


## ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ

**ԵԳԻՊՏՈՍԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ  
ՀԱՅԱԶԳԻ ՎԱՍՏԱԿԱԻՈՐԸ**

ԱՄՓՈՓԵՑ ԵՒ ԹԱՐԴՄԱՆԵՑ  
ԲԻԵԶԱՆԴ ԲՐՈՒՏԵԱՆ

Գահիքը 1991



**SULTAN ABDUL - DUBAR PACHA**  
**1825-1899**

## ՅԱՌԱՋԱԲՈՒՆ

ԺԹ. Դարու Եղիպառսի պատմութեան մէջ կը հանդիպինք շարք մը հայազգի ականաւոր գէմքերու անուններուն, որոնք իրենց կարողութիւնները հաւատաբամօրէն ի սպաս դրած են յօդուա երկրին վերելքին և ժողովուրդին բարօրութեան:

Անոնցմէ առաջին գիծի վրայ կուգան Պօղոս Պէյ Եռւսութեանը եւ Նուպար Փաշան: Այս վերջինը, որդին՝ Հայրենիքէն գաղթած, բնիկ Կարարապցի, սեղանաւոր Մկրտիչ Նուպարի, կը ծնէ Իզմիր, 1825-ին եւ բազզը այնպէս կը տնօրինէ որ հասակ նետէ, զարդանայ եւ բեղուն գործունէութիւն ունենայ, Հայրենիքէն հեռու, Եղիպառսի մէջ:

«Արդարութիւնը հիմն է պետութեան» հշանարանը իր սկզբունքը ընդունելով, իր ձիրքերը կը ցուցաբերէ պետական լարձը պաշտօններ ստանձնելով, առանց մոռնալու իր ազգութիւնը եւ կարելիութեան սահմաններուն մէջ, անոր հանդէպ իր ունեցած պարտականութիւնները:

Այսպէս, միջոց մը ան, թեմական ժողովի ատենապետ կ'ընարդուի, Դերչ. Տ. Մատթէոս Իզմիրլեանի առաջնորդութեան շրջանին:

Իր անձնական միջոցներով, կը բանայ կ. Պոլոյ Շահնազարեան վարժարանը որ վարչական սխալներու հետեւանքով, կարճ ժամանակ յետոյ կը փակուի:

Հրատարակել կուտայ հայասէր Վիքթօր Լոմի-  
կլուայի «Հայոց Պատմութիւն» երկասիրութիւնը,  
Քրանսերէն լեզուով:

Երբ Ռուսիոյ Աղեքսանտր Գ. Կայսրը Փարիզ  
կայցելէ 1889-ին, Նուպար Փաշա ունկնդրութիւն  
մը խնդրելով, տեսակցութիւն կ'ունենայ անոր հետ,  
Հայկական դասին կապակցութեամբ:

Արշակ Զօպանեան, Անահիտ հանդէսին (Ա.  
տարի թիւ 4) իր մասին կը զրէ հետեւեալը:

«... Եթէ իր ցեղը գիմած ըլլար Նուարի կա-  
րողութիւններուն, ան իր ներքին մեծազոյն բաղ-  
ձանքին գոհացում տուած պիտի ըլլար, իր տաղան-  
դը ծառայութեան զնելով իր ցեղին դոր հիացմամբ  
կը սիրէր»:

Նուպար Փաշայի ամենամեծ վիշտը այն կ'ըլլայ  
որ Պերլինի Վեհաժողովին մասնակցող Խրիմեան -  
Նարպէյ պատուիրակութեան ընտրութեան ժամա-  
նակ, ազգը կ'անտեսէ զինքը և դուռս կը մնայ մաս  
կազմելէ անոր:

Յառաջաբանին այս սեղմ տողերուն մէջ, առի-  
թը պատեհ նկատեցինք, անցողակի կերպով անդրա-  
դառնալու, Նուպար Փաշային ազդային մարզէն  
ներս ունեցած գործունէութեան մասին, պարզապէս  
իր հասցէին օտարամուլութեան սխալ զաղափար  
չտարածելու համար:

Բ. Բ.

## ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ ԵԳԻՊՏՈՍԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՅԱԶԳԻ ՎԱՍՏԱԿԱՒՐԸ

Թրգմ. և Ամփոփեց՝ ԲիեջընԴ ԲՐՈՒՏԵԱՆ

Վերջերս, Ախուզար էլ եօմ հրատարակչոկանը  
լոյս ընծայեց «Նուպարը Եգիպտոսի մէջ» խորա-  
գրով գրքոյիմը, որ ուսումնասիրութիւնն է, Եգիպ-  
տոսի պատմութեան հայազգի վաստակաւոր, Նու-  
պար Փաշայի անձնական յուշերուն, որոնք գրեթէ  
ամբողջ մէկ դար (1894-1983) անտիպ մնացած էին,  
Խըտի իսմայիլի յաջորդող Ֆուատ եւ Ֆարուք  
թագաւորներու փափաքին եւ Նուպար զերդաստանի  
նկատումներուն ընդառանուով:

Հեղինակը՝ խմբագիր Նապիլ Զաքի չէ բաւա-  
կանացած ձեռքի տակ միայն յուշերուն արարերէն  
օրինակը ունենալով (Փրանսերէն բնագիրէն թարգ-  
մանուած) գործի ձեռնարկել, այլ բաղդատութիւն-  
ներ կատարած է աւարելը ալբրիդներու դիմելով,  
ինչպէս՝ յօդուածազիր Նակիպ Մախլուֆի, պատ-  
մաբան էլիսս Այուպիի եւ ուրիշ յայտնի գրիշերու  
գրութիւններուն։ Ֆիլիք Կալվապի առաջարկին վը-  
րայ, սոյն զբքոյիլին կարեւոր հատուածները թեր-  
թօնի ձեւով Ահալի թերթին (456-465 թիւերւն) մէջ  
լոյս տեսած են։

Ուսումնասիրութիւնը կ'ընդդրէ 19-րդ դարու  
երկրորդ կէսին, պետական ականաւոր դէմքին, Ե-  
գիպտոս ժամանումէն մինչեւ Խըտիւ իսմայիլի անկ-  
ման թուականը (1842-1879), այսինքն 37 տարուայ

գործունէութեան համառօտ պատմականը, որուն ընթացքին, ան ի յայտ եկած է իր Խըտիւ Մօհամետ Ալիի տոհմին պատկանող իշխանաւորներուն անշահախողիր գործակից, եզիպատացի գիւղացիին կարեկից հայր, ժողովուրդի վարկին բծախնդիր եւ իրաւունքներուն պաշտպան:

Եզիպատոս դանուող ռոտար հիւղատոսարաններուն եւ անոնց հպատակներուն վայելած «առանձնաշնորհումներուն» (Քափիթիւլսպիոն) դէմ մարքառելով, յղացած է երկրին մէջ «իւանն դասարաններ» հաստատելու դաղափարը եւ իրագործած զայն (1867-1949):

Վարչական մեծ կարողութիւններով օժտուած, պատրկտուազդու պետական այս անձը, եղած է նկուն եւ հեռատես դիւանադէտ մը, որ երքց նախարարաց Առքուրդի Վարչապետ ընտրուած է:

Այս, Խըտիւ Խսմայիլի աջ բազուկը նկատուած է եւ Եղիպատոսի արդիականացման մէջ մեծ դեր ունեցած:

### ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ.-

Նուպար Նուպարեան ծնած է Խզմիր 4 Յունուար 1825-ին: Իր նախնական կրթութիւնը ստացած է Զուիցերիա, ուր, այդ միջոցին, կը յաճախէր նաև Նավոլէոն (յետագային Փրանսայի Նավոլէոն Գ. կայսրը):

Ապա, Ֆրանսա մեկնելով, իր եղրօր Առաքելի հետ, հոն շարունակած է իր ուսումը, յատկապէս հմտահալով ֆրանսերէն լեզուին մէջ, ընթացաւարութիւնը յետոյ, փափաք կ'ունենայ մեկնիլ Ալճերիա, մաս կազմելու համար Փրանսական խաւն րանակին: Այդ միջոցին (1842), իր մօրեղմայրը՝ Պօղոս Պէյ Եուսութեան (Պօղոս Հոնա), որ Մօհամէտ Ալիի մօտ

մեծ վարկ ու վստահութիւն կը վայելէր, զինքը Եղիպատոս կը հրաւիրէ, պետութեան մօտ թարդմանութեան ճիւղին մէջ պաշտօն ստանձնելու համար, միեւնոյն ժամանակ, իր ուշադրութեան յանձնելով, թրքերէն լեզուի դասընթացքներուն հետեւելու անհրաժեշտութիւնը, որ այն ժամանակ կեանքի ասպարէզին մէջ յաջողելու իր սպդակ կը նկատուէր (առանձ հախատեսելու Արաքերէն լեզուին յառաջիկային ունենալիք կարեւորութիւնը որ սկսաւ, Եղիպատոսի Վալի՝ Սայիթի ըրջանին (1854):

Նուպար կ'ամուսնանայ 1850-ին, Ֆուլիկ հանըմ Երամեանի հետ, դարգացած, լեզուազէտ եւ աղնիւ նկարագրով օժտուած հայուհի մը, զուսորը իսթանայի (\*): Հայոց կարեւոր դէմքերէն Գէորգ Պէյ Երամեանի:

Նուսղար իր կողակիցին մասին կը գրէ, թէ անմօտէն կը հետեւէր իշխանութեան գլուխը գտնուող պատսիանատուններուն հետ իր ամուսնոյն ունեցած տարակարծութիւններուն եւ բախումներուն, սակայն հեռու կը մնար միջամուխ ըլլալէ: Իր միակ դերը կը կայանար զինքը հանդարաեցնելու մէջ, երբ պէտք զդար:

Մերիթ Պոթրոս Ղալի, իր յառաջաբանին մէջ կը գրէ հետեւեալը:-

«Նուպար զօրաւոր անհատականութիւն ունեցող դէմք մը եղած է եւ սերուրէն կապուած իր Երկրին. այդ պատճառաւ, չարք մը պատասխանատու պաշտօններ վերցուցած է յաջորդաբար, միշտ իր կարելին ընելով յօգուտ երկրին եւ անոր անկախութեան

(\*) Կ. Պոլիս

ի խնդիր։ Այսպէս, երիտասարդ տարիքին, նախ իսութանայի մէջ Անդլիոյ հիւպատոսին հետ, ասդա Լոնտոնի մէջ Անդլիոյ կատավարութեան հետ բանակցութիւններ վարելով, Եգիպտոսը յուղով Հարցերու չուրջ, կարճ ժամանակ յետոյ, դարձած է հասուն տրամաբանութեան տէր դիւանագէտ մը, յաջս Արեւմտեան երկիրներու, մէջն ըլլալով Դաշնակցային Դերմանիան (Պիսմաբքի շրջանին)։

Նուպար՝ Վարչապետ, Արդարադատութեան, և Արտաքին Գործոց նախարար, 1886-ին, Քարուլուպաէն, Եգիպտոսի Կրթական Գործոց վորթնախարար Պոթրոս Ղալիին կը յդէ հետեւեալ առջերը։

«Կրնաս խնդիրները լրջութեամբ առնելչ հեռու մնալ, սակայն պարտականութիւն ևնիս Արդարադատութիւնը անպայման լուրջի առնել, որովհետեւ Եգիպտոսի մէջ ոչինչ կայ անկէ աւելի կիհնական։»

Այդ միջոցին, Եգիպտոս կը հիւծէր անարդարութեան լուծին տակ.-

1.- Տուրքերու՝ որոնք կը պահանջուէին ժողովուրդին, առանց լուրջ ուսումնասիրութեան։

2.- Օտարականներու շնորհուած մէնաշնորհները որոնք արդիւնք էին Մօհամէտ Ալիի յաջորդներուն տկարութեան։

3.- Եգիպտացիներուն պարտադիր աշխատանքի դրութիւնը, Վալիներուն պատկանող կալուածներուն կամ օտար հաստատութիւններու հաշույն եւ կուէզի Ջրանցքի Ընկերութեան մօտ, որոնց մասին Եպւար տարակարծիք էր եւ յաճախ վէճեր կ'ունենաք։

Անդլիական տիրապետութեան օրերուն, բուռն վիճարանութիւն կ'ունենայ Անդլիոյ պատուիքակ Բրօմբքի եւ ներկայացուցիչներուն հետ, որմէ յե-

տոյ կը քաշուի քաղաքական թատերաբեմէն եւ միջոց մը մոռացութեան ամպեթում ներփակ կը մնայ։

\*\*\*

Նուպար Եգիպտոս ապրած է Խըսիւական շրջանին եւ աշխատակցած եկող ու անցող եօթ իշխանաւորներու հետ, որոնց մասին կը գրէ։

ՄՕՀԱՄԷՏ ԱԼԻԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆ. -

Միծն Մօհամէտ Ալի կը նկատուի արդի Եգիպտոսի կերտիչը։ 1841-ին, Բարձր Դրան կողմէ հրատարակուած Փէրմանին համաձայն։ Վալի կը հռչակուի եւ կը ստանձնէ իշխանութեան զեկը, մնալով ենթակայ Օսմաննեան կայսրութեան։ Իր մահուընէ յետոյ, այդ պաշտօնը պիտի վիճակուէր, նոյն ընտանիքի Երիցապոյն անդամին։

Ֆէրմանը, Բարձր Դրան կը վերապահէր որոշել Եգիպտական բանակին թիւը եւ պայման կը դնէր որ Բարձր Դուռը տեղեւակ պահուէր որեւէ կարեւոր ծրագիր գործադրելէ առաջ։

Եգիպտոսին կը պահանջուէր տարեկան 300 հարզար Անդլիական ոսկիի հատուցում կատարել Օսմաննեան կայսրութեան սնառուկին։

Այս բոլոր պայմաններուն ի տես, Նուպար գետել կուտայ, թէ ամէն կարգի մենաշնորհ մէկ ընտանիքի վերապահուած էր Փէրմանին մէջ, առանց դոյցն ազատութիւն վերապահելու Եգիպտացի ժողովուրդին, իր ներքին գործերը վարելու նկատմամբ։

Մօհամէտ Ալիի եւ իր օրդուոյն՝ Խպրահիմի միջեւ անվստահութեան մթնոլորտ մը կը տիրէր Վալիի պաշտօնին վերաբերեալ, իւրաքանչիւրը կը խորհէր թէ օր մը, մէկը միւսին ձեռքէն զայն խլելու փորձ կրնայ կատարել։

Հայր ու որդի կարիքը կը զգային Նուպարի հման կարող քարառւզարի մը, որովհետեւ երկուքն ալ օսար ինդուի անձանոթ ըլլալով, իւրաքանչիւրը կը ջանար իր մօտ ունենալ էլինքը:

Այդ շրջանին, Պօղոս Պէյ Եռևուփի պաշտօն յանձնուած էր Տամիչթի ժաքսոյին տուրքիրուն հսկել եւ ելեւմտական զանազան դործերով զբաղիլ, ինչ որ նախանձորդներու կիրքը շարժելով, թշնամինը կ'ունենայ իր շուրջը, որոնք միջոց մը իր մասին զրպարառութեան քարոզութիւն կ'ընէին: Կը ժահանայ 1844-ին եւ հակառակ Վալիին տոււած արտօնութեան, Պետական Դանձէն քաշելու եւ ծախսելու ինչ զումար որ պէտք տեսնէր, մահուան օրը, միայն 19 չիլին կը դանուի իր սնառուկին մէջ: Այս երեսոյթը անհաւատալի կը թուի Մօհամէտ Ալիին որ կ'ըսէ, թէ անոր մօտ 17 քարաթնոց ադամանդ մը պահ ձգած էր, եթէ չդտնուի իր տան մէջ, ուրիմն որոշ կը դառնայ որ բնակարանը կողոպտուած էր: Քետ քննութեան, պետական պաշտօնատարնեցու միջոցաւ, ի յայտ կուզայ թէ 17 քարաթնոց այդ արդամանդը գտնուած էր հանգուցեալին սնտուկին մէջ:

Ասկէ զատ, Մօհամէտ Ալի Սոււտան մեկնելէ առաջ, Պօղոսի կը յանձնէ, կանխալէս իր կողմէ ըստորագրուած վեց ձերմակ թուղթ, ի պահանջել հարկին, երկրին պէտքերուն գործածուելու համար: Անոնք եւս նոյն անեղծ վիճակին մէջ կը դտնուին իր տան մէջ:

Մօհամէտ Ալի հիանալով Պօղոսի 40 տարուայ ծառայութեան ընթացքին ցոյց տուած հաւատարձութեան վրայ, կ'ըսէ «Եթէ գիտնայի որ Պօղոս իր մահուան օրը ոչինչ ձգած պիտի մեկնէր այս աշխարհէն», իր մահինին մէջ 100 հազար սիյալ պահած կ'ըլլոյի, որաքաղի չըսուի թէ Մօհամէտ Ալի կ'անտեսէր իր զործակիցները»:

Կը պատահի որ յուղարկաւորութեան ներկայ հեղտնուիր Աղեքուանդրիոյ զօրանոցին հրամանաւուրը, ոչ ալ սպաները եւ զինուորները, հակառակ որ ժողովուրդը իր լայն խաւերով, եկած էր յարագանքի իր վերջին տուրքը մատուցանելու հանգուցեալին հանդէպ:

Երբ Մօհամէտ Ալիի կը հասնի լուրը, սասաիկ կը զայրանայ եւ խիստ ոճով նամակ մը կը յլէ հրամանաւարին, իր գործած անպարտածանչութեան համար, անձի մը հանդէպ որ հաւատարմօրէն եւ երկար տարիներ ծառայած էր երկրին եւ հրաման կ'արձակէ որ զինուորականներու ներկայութեան, դագաղը զուրս բերուի եւ Հայոց Եկեղեցւոյ մէջ կրկին յուղարկաւորութիւն կատարուի, սակայն, վերջին պահուն, բաւարար կը նկատուի միայն հողեհանգստեան պաշտօն կատարել, զինուորական յատուկ պատիւներով:

ԻՊՐԱՅՀԻԼ ՓԱՇՍՅՑԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ.-

Նուպար, Մօհամէտ Ալիի առաջարկով, յանախ կ'ընկերանար թոքախտէ տառապող իր որդւոյն իպրահիմին դէպի Եւրոպա, զարմանումի եւ այլ առիթներով կատարած ճամքորդութիւններուն եւ իր օգտակար դերը կ'ունենար, մահաւանդ լեզուական անսականի պատիւներով:

Հօր եւ որդւոյ միջեւ բաւական երկար եւ ծածուկ հակամարտութենէ յետոյ, 1848-ին երբ իպրահիմ իսթանա կը դտնուէր նուպարի հետ, կ'որոշուի եղիպատոսի Վալիի պաշտօնին կոչեւ զինքը:

Գահիրէ վերադարձին, իպրահիմ չուզեր իր հօրը այցելել եւ կը մեկըւսանայ Գալւառ-է բերդը, ոչ ոքի հետ յարաբերութիւն պահելով: Բւրձը անձնաւորութիւններ իր մասին աեղեկութիւններ կ'ուզ-

էին ունենալ և լռելեայն գոհ կը մնային, իմանալով  
թէ իր առողջութիւնը հետզետեկ կը վատթարանար,  
այնքան որ անախորժ կը թուէր իր ընկերակցութիւ-  
նը: Եղբայրը՝ Ապագաս նոյնիսկ կը վախնար եւ իրմէ  
հետու մնալու դիտաւորութեամբ կը մնինի Մեքքէ:

Բժիշկներու նախատեսութեան համաձայն, Իպ-  
րահիմ կարճ ժամանակ յետոյ կը մահանայ, Վալիի  
պաշտօնին մէջ հինգ ամիս չարունակելէ յետոյ, 59  
տարեկան հասակին մէջ (1789-1848):

Նուպար, յուղարկաւորութիւնը նկարագրելով.  
կ'ըսէ թէ շատ քիչք մասնակցած էին թաղման թա-  
փորին եւ անոնք ալ կէս ճամրէն սկսան մէկ առ մէկ  
պակսիլ, տաքբեր ուղղութիւն բանելով... Նուպար  
հոգեպէս եւ մարմնապէս ընկճուած վիճակի մէջ,  
մասնակցած էր թափորին:

Մոհամէտ Ալի իր որդւոյն մահը իմանալով  
կ'ըսէ. «Վատահ էի որ այդպէս պիտի վերջանար,  
խիստ բնաւորութիւն մը ունէր բոլորին հանդէպ եւ  
ինձի հետա ալ, սակայն ևս իրը հայրը, պարտիմ Աս-  
տումէ թողութիւն խնդբել իր գործած յանցանք-  
ներուն համար»:

Մոհամէտ Ալի եւս կը բաժնուի այս աշխարհէն 1849-ին, որդւոյն մահէն 9 ամիս յետոյ, իր իշխա-  
նութեան շրջանին, արդի Եգիպտոսի պատմութեան  
իւրաքանչիւր էջին վրայ իր գրոշմը ձգելէ յետոյ:

Գալու կալրահիմին, ան ճանչցուեցաւ իրը քաջ  
պատերազմիկ մը որ յաղթութենէ յաղթութիւն  
նուածեց Աքքա, Հալէս, Թրիփոլի, Դամասկոս,  
Աէյաս, Արաբական թիրակղին, Արաբական Ծոցը,  
Կարմիր ծով, Հոմո, Գոնիա եւ Կրէտէ, հասնելով  
մինչեւ Հիւսիսային Յունատանի սահմանները, իր  
արշաւանքներուն վերջինը պիտի ըլլար հասնիլ Մուլ-  
թանին ապարանքը, եթէ հայրը (Մոհամէտ Ալի)  
արգելք հանդիսացած չըլլար:

## ԱՊՊԱՐԱ Ա. ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ -

Իպրահիմի կը յաջորդէ Ապագաս Ա., բնաւորու-  
թիամբ խիստ եւ եւրոպացիներուն հանդէպ կատկա-  
ծուու իշխանաւոր մը որ անոնց հետ կը բաւականա-  
նար պաշտօնական յարաբերութիւններ ունենալով  
միայն:

Ըստ նուպարի յուշերուն, Ապագաս հաշիւը գիտ-  
ցող իշխանաւոր մըն էր, չէր ուզեր որ ինք կամ չուր-  
ջինները ուրիշի պարտք ունենան. Երկու անգամ  
Նուպարին պարտքը վճարած է, որմէ յետոյ, Նու-  
պար գաղթած է ուրիշներէ փոխառութիւն առնելէ:  
Ապագաս այս առթիւ առարկելով կ'ըսէ, թէ որիշին  
պարտք ունեցող մէկը, ինձմէ աւելի անոր պարտա-  
կան պիտի նկատէ ինքինքը:

Փետական ծախսերը եւս կ'ուզէր որ նոյն իւր-  
պով ընթանային, աւելցորդ ծախսերէ խուսափելու  
համար: Կը մերժէր նոր տուրքի օրէնք հրատարա-  
կել, ցորչափ պիտական պիտմէն կրնաք առնոց ա-  
նոր բաւարարութիւլ:

Ապագասի իշխանութեան օրերուն, համաձայ-  
նութիւն կը զոյանար որ Մոհամէտ Ալիի յաջորդող  
իշխաններուն իւրաքանչիւրը 500 հազար Անգլիական  
Սոկի ժառանգ ստանայ:

Մինչեւ 1834 Եւրոպայէն զէալի Հնդկասաան եւ  
Մայրաքոյն Արեւելքի Երկիրները, ծովային երթե-  
ւեկը կը կատարուէր «Բարեյուսոյ Գլուխ»ի ճամ-  
բով, ինչ որ մեծածախս էր եւ ժամանակի կորուսո:  
Միւս կողմէ, Եղիպատոսի մէջ, երթեւեկը կը կատա-  
րուէր Աղեքսանդրիայէն Գահիրէ Նեղոս գետի վրա-  
լով, իսկ Գահիրէէն Սուէզ ուղարկով եւ կառքերով:

Մոհամէտ Ալիի վերջին օրերուն, Անգլիական  
ընկերութիւն մը առաջարկ կը ներկայացնէ Աղեր-  
սանդրիայէն Սուէզ երկաթուղային գիծ մը հասու-

աելու առնչութեամբ, ինչ որ հետաքրքրական կը թուի, սակայն խորհելով թէ այդ պատրուակով Անդիլիա կրնար տարրեր նպատակ հետապնդել, որուն մասին ֆրանսա միշտ մտավախութիւն կը յայտնէր, ուստի, առաջարկը մէկդի կը դրուի:

Սպագաս Ա. երբ Թուրքիա կ'այցելէ 1848-ին, այս մասին խօսակցութիւն կ'ունենայ վարչապետ Բաշէտ Փաշայի հետ, որ կը զգուշացնէ Ապագասին այդպիսի ծրագիր մը գործադրելէ, ինչ որ Եղիպատոսը ուրիշին յանձնելու համազօր արարք մը կրնար նկատուիլ:

Սակայն եւ այնպէս, 1849-ին Ապագաս կ'որոշէ (Նուպարի հետ խորհրդակցելէ յետոյ) Աղեքսանդրիան երկաթուղային գիծով մը Գահիրէի կապել, որ համեմատարար աւելի պղտիկ ծրագիր մը ըլլալով, հարկ չպիտի ըլլար Բարձր Դրան հաւանութիւնը առնելու: Սակայն, Բարձր Դուռը իր հեղինակութիւնը ձեռքէ չհանելու համար, պատգամաւոր մը կ'ուղարկէ զէպի Եղիպատոս, այս հարցին շուրջ հասկացողութեան զալու նպատակաւ, որմէ յետոյ, կողմերը կը համաձայնին, նախ Բարձր Դրան հաւանութիւնը ունենալ, ծրագրի գործադրութեան համար փոխառութիւն չ'առնել եւ երկաթուղային գիծին չահարկումը օտար ընկերութեան չի վստահիլ: Այս բոլորին ի տես, ֆրանսա վերապահ կը մնար:

Երկաթուղային գիծի փորձառութեան վրայ, Բարձր Դուռը կ'որոշէ «քարեկարգութիւններու» առուան տակ, կարգ մը կարեւոր սեղմումներ կատարել Եղիպատոսի վրայ, նման անակնկալի առջև չպատճենէ համար:

Այսպէս ուրեմն, օգտուելով Նուպատի ամուսնութեան պատճառաւ: Էսթանա մեկնումէ առիթէն,

Ապագաս կը յանձնարարէ իրեն, հանդիպում ունենալ Օսմաննեան կայսրութեան վարչապետ՝ Բաշէտ Փաշէյի և մասնաւորաբար Անդիլիոյ դեսպան Քաթինիլի հետ, տեղեկացնելու համար, թէ Եղիպատոս համոձայն չէ Բարձր Դրան պարտադրած բարեկարգութիւններուն ենթարկուելու, ոչ ալ Եղիպատոսի մէջ պատասանական գրութիւնը կապելու էսթանայի գրութեան հետ, որ կը միախ վերջ տալ Վալիին վայելած իրաւասութիւններուն:

Եղիպատոսի կողմէ առաջարկուած այս նոր հանոնագրութիւնը կը նախատեսէր վերջ տալ ինչքերու գրաւման, ինչպէս նաեւ կ'արգիլէր որ որեւէ անձ յանձապարտ նկատուի ու իրեն գէմ պատիժ սահմանուի, առանց զատաստանական ատեանի վճիռին:

Ընկերային սկզբունքներու վրայ հիմնուած այս առաջարկներուն իրը հետեւանք, Սուլթանը բարեփոխեալ կանոնագրով մը կ'ընդունէր վերեւ յիշուած պայմանները եւ վերջ կուտար Վալիներուն սահմանակ իրաւունքներուն, լանակին պատասխանատուութիւնը կը վստահէր էսթանայի պատերազմական նախարարութեան կողմէ նշանակուած հրամանատարի մը եւայլն...:

Եկեւմտական գործերը թուրք նախարարի մը հակաշիռին տակ կ'անցնէին, իսկ զատաստանական գործերուն նկատմամբ, կը նախատեսուէր էսթանայի Բարձրագոյն Ատեանին նման նոր զատարաններ համարուել:

Այս նոր բարեկարգութիւններով, թէեւ Եղիպատոս էսթանայի կապուած կ'ըլլոր՝ զատական եւ վարչական տեսակէտով, սակայն Նուպար Փաշա չէր համոզւած որ այս բարեկարգութիւնները կրնային օգտակար ըլլալ Երկրին վերելքին այլ բան նպատակը կը կայանար նախ Վալիին յշխանութիւնը եւ անուղղակի կերպով Եղիպատոսը ոկարացնելու մէջ,

խնդրին էութիւնը, աւելի երկրին քաղաքականութեան հետ կապ ունէր, քան թէ ընկերային բարեկարգութեան:

Հստ Նուսպարի, այս փոփոխութիւններուն հետեւանքով Եգիպտոսի թերանկախութիւնը վտանգի կ'ենթարկուէր, իսկ Անգլիա այս նոր քաղաքականութեամբ, զօրաւոր Թուրքիա մը սաեղծելու ծրոգիրը իրականացնել կը ձգտէր, Ռուսիոյ դէպի Միշերկրական ծով անցքը խափանելու համար :

Ապաս, Բարձր Դրան ուղղած իր նամակին մէջ կը յիշէ, թէ Եգիպտոս ապահով եւ յառաջադէմ երկիր մը ըլլալով, կարելի չէ զայն բաղդատել Օսմանեան կայսրութեան ենթակայ, անուպատ եւ անմշակ Միջազգետքին հետ (Իրաք) որ եթէ Մօհամէտ Ալիի իշխանութեան ենթակայ եղած ըլլար, կրնար Եգիպտոսի նմանիլ:

Այսպէս, երկաթուղային գիծի շինութեան եւ բարեկարգութիւններու գործադրութեան առիթներով, Եգիպտոս երլիցոց յաղթական դուրս կուգայ, Ապասի բունած յանդուգն դիրքին չնորհւ եւ աւելին. Բարձր Դուռը ստիպուած կ'ըլլայ ճանչնալ Եգիպտական դատարաններուն արճակած մահուան վճիռները եւ Սուլթանին անունով ու արտօնութեամբ, Վալիին իրաւունք կը տրուի վաւերացնել զանոնք: Այս դրութիւնը կը տեւէ ուժ տարի:

Մշակելի հողերուն վերաբերեալ օրէնքները քանիցս փոփոխութեան կ'ենթարկուին, ըլլայ սեփականաթեան, թէ շահարկումի եւ սուրքերու գանձումի եղանակին նկատմամբ:

Հստ պետութեան հայեցողութեան, սուրքերու գանձումին կապակցութեամբ, զանազան ձեւներ եւ միջոցներ ի գործ կը դրուին, առանց սակայն սրոշ օգտակարութեան:

Մօհամէտ Ալիի շրջանին, խիստ օրէնքներու եւ մանաւանդ քօլէրայի համաճարակին պատճառաւ, մշակներուն թիւը սկսած էր նուազիլ, այն աստիւնան որ հողային հոկայ տարածութիւններ անմշակ մնացած էին: Այս լուրջ կացութեան առաջքը առնելու համար, Մօհամէտ Ալի ստիպուած եղած էր հրահանգել որսէսզի հողերը, Ճրի եւ իրք նուէր բաժնուին բանակի սպաներուն, յայտնի անհմանուրութիւններուն եւ պետական պաշտօնատարներուն, ինչ պէս նաև Եգիպտոսի կարգ մը օտարականներուն միջեւ, սեփականութեան լրիւ իրաւունքով եւ զերծ հողային ամէն տեսակ տուրքէ:

Սպասա կ'որոշէ այս կացութիւնէն ձերբազաւուելու համար ապասեպտականացնել այն հողերը որոնց տուրքերը մինչեւ Մեստեմբեր 1854 վճարուած չըլլան:

Այս միջոցառումին կ'ենթարկուին նաև Նուսպար եւ Առաքել հարազատները եւ այսպէս, առաջինին ունեցած 30 հազար Փէտաան (Փայումի շրջանին մէջ), իսկ երկրորդին ունեցած 15 հազար Փէտաան (Մինիա եւ Պէնի Մազար շրջաններուն մէջ) հողերը պետութեան կը փոխանցուին:

Միւս կողմէ, պատերազմներէն վերադարձող Փէլահները կը վերական կրկին հողագործութեամբ հետաքրքրութիւն ու այսպէսով, յաջորդ սրասը տարիներու ընթացքին հետզհետէ, Ապասի կողմէ հատարակուած օրէնքը իր օգտակար դերը կ'ունենայ: Ամէկ զատ, մշակելի հողերուն մէկ եօթերորդը կը վերադարձուի փոքր դիւզացիներուն եւ ագատութիւն կը տրուի իրենց ըէրքերը ծախելու, ինչպէս որ յարմար գտնեն, առանց ստիպուած ըլլալու գանհոնք պետութեան յանձնելու, ինչ որ կը քաջալերէ Սուրիոյ եւ Յունատառանի առեւտրականները, որոնք Եղիպտոս զալով էրենց գնումները կը կատարէին:

Մօհամէտ Ալիի օրերուն, կդիպտացի հողադործը իր տուրքը ապրանքով վճարելու ստիպուած էր, որովհետեւ, ըստ օրէնքի, միայն պետութիւնն էր որ առևտուրով կրնար զբաղիլ եւ հակառակ 1836-ին դոյցած համաձայնութեան, այս իրաւունքը չնջելու կապակցութեամբ, Մօհամէտ Ալի կը մերժէր զայն յարդել ու գործադրել պետական Գանձին յաւելեալ հասոյթ մը ապահովելու նպատակաւ:

Ապապասի օրով, Մօհամէտ Ալիի շրջանին կառուցուած զինուորական արտադրութեան գործարանները կը փակուին, աւելորդ ծախս կամ վնաս նկատուելով, մանաւանդ որ բանակը իպրահիմի պատերազմներէն վերադարձած, թիւով նուազած էր եւ արտադրութիւնը այլուր շուկայ չէր զտնմր:

Այս ահսակէտով, կարելի է ըսել որ Ապապասի իշխանութեան շրջանը վարչականօրէն աւելի իրատես եւ օդակար եղաւ քան Մօհամէտ Ալիի շրջանը: Պաշտօնեաները սկսան կանոնաւոր կերպով եւ առանց ուշցումի դանձել իրենքթոշակները, փոխանակ 15-20 ամիս սպասելու: Ցուրքերու գանձումը կանոնաւորուեցաւ եւ երկիրը տնտեսապէս աւելի կայուն վեճակ ստացաւ:

Նուպար Եգիպտասի կարեւորագոյն խնդիրներէն կը նկատէ զործաւորական ձրի աշխատութեան դրութիւնը եւ կը գրէ... «Մօհամէտ Ալի եւ Ապապաս ընական եւ օրինաւոր կը գտնէին այս դրութիւնը զոր կը պարտադրուէր ժողովուրդին»: Աղա, կ'ատելցնէ ըսելով, թէ մարդիկ սկսան իրենց համար պալատներ, պարտէցներ եւ փարաւոնեան գերեզմաններ կառուցանել եւ այս նպատակին համար ձրի աշխատցնել գործաւոր զսամակարդը, առանց անդրադառնալու որ իրենց շինութիւնները հանրօդուտ չեն նկատուիր, այլ անձնական բնոյթ ունին:

Յաւալին այն է, որ բոլոր իշխանաւորները կամ կառավարական պաշտօնատարները նոյն կերպով կը խորհէին ու կը գործէին, առանց տարբերութիւն դանելու երկու զործելակերպերուն միջեւ:

Նուպար, երբ այս կէտը իրենց ուշադրութեան կը յանձնէր, կը զարմանային եւ իրենց պարտադրած դրութիւնը ճիշտ կը գտնէին, այնչափ որ ատելութեամբ լիցուած էին ֆէլլահներուն հանդէպ, ի տես անոնց անհոգութեան եւ ծուլութեան:

Ապապասի օրերուն, ոչ ոք կրնար գործէն հրաժարիլ, բոլորն ալ իրենց «Տիրոջ» կը պատկանէին: Ոն էր որ միայն կրնար որոշել գործաւորի մը աշխատանքին անհրաժեշտութիւնը կամ վերջ առաջ անոր ծառացութեան: Սակայն եւ այսպէս, Նուպար կը ներկայացնէ իր հրաժարականը:

Օրին մէկը, Ապապաս պաշտօն կը յանձնէ Նուպարին, Անդիիոյ հիւպատոսին նամակ մը յանձնելու կապակցութեամբ: Նուպար իսկոյն պալատէն դուրս գալով, փոխանակ գէպի դեսպանատուն ուղղուելու, առուն կ'երթայ եւ Շուպրայի կողմերը, իր տիկնոջ հետ պատյափի կ'ելլէ: Ապապաս անդրադառնալով, անոր ետեւէն անմիջապէս պաշտօնատար մը կը դրէկ զայն ետ կանչելու Վալիին մօտ տեսակցելու եւ դրուելիք նամակին մէջ բարեփոխութիւն մտցնելու մօտք:

Մինչ այդ, Նուպար պալատուէն արդէն մեկնած էր:

Ապապասի մտքին մէջ կասկած կ'արթննայ եւ կ'ուղէ գիտնալու ի՞նչ կրնայ ըլլալ Նուպարին այլդպիսի աճապարանքով մեկնումին պատճառը:

Արդեօք Նուպար հիւպատոսին հետիր դէմ դաւ մը կը հիւսէ՞ր: Ի վերջոյ, պաշտօնատարը Նուպարին ետեւէն կը հասնի Շուպրայի նամբուն վրայ եւ Նուպար իր տունը վերադառնալով, ձին կը հեծնայ եւ

գիշերուայ մօտ կ'ուղղուի դէսլի Ապպասիյէի պարագը, ուր, Ապպաս բարկացոտ վիճակի մէջ կը հարցնէ թէ ի՞նչ էր պատճառը որ մղած էր նուպարին աճապարանքով մեկնելու, արդեօք որոշ տեսարկէտ մը ունէ՞ր նամակին բարեփոխման մասին։

Այս եւ տարրեր հարցերու մասին նուպարի եւ Ապպասի միջեւ տարակարծութիւն կը ստեղծուի, մանաւանդ դիւանագիտական մարմիններու հետ փոխյարաբերութիւններու մասին, որմէ յետոյ, նուպար կը մերժէ միջնորդի դեր կատարել կողմերուն միջեւ եւ տուն կը մեկնի։

Նուպարի համարականը աննախընթաց երեւոյթ մըն էր, որովհետեւ, ըստ ընկալեալ սովորութեան, Ապպաս ինք էր որ որեւէ մէկը պաշտօնանկ կ'ընէր կամ կը համայէր որ խնդրոյ առարկայ անձը պաշտօնը ձգելէ առաջ սպաննուի։ (Ապպաս էլ Կյուպի)։

Յայտնի էր թէ Ապպասի եւ նուպարի փոխյարաբերութիւնները վատթարացման համբու մէջ էին, Ապպասի կասկածամտութեան հետեւանքով, ինչ որ խորհիլ կուտար, թէ յետ այնու, վալիին վտահութիւնը չէր կրնար վայելել եւ այլն։

Միւս կողմէ, Ապպաս հոգեալէս հանդիստ չէր զգար, սակայն եւ այնպէս նուպարին նման կարող անձի մը պէտք ունէր... Որպէսզի նեղութիւն պատճառէ նուպարին, Ապպաս զաղափարը կ'ունենայ անոր եղաօք՝ Առաքելը նուազ կարեւոր պաշտօնի մը կոչերու։

Նուպար դիմաղարձելով կացութեան, կը պահանջէ որ Առաքել եւս պաշտօնէ ազատ կացուցուի եւ ինք (Նուպար) արտօնութիւնը ստանայ արտասահման մեկնելու։ Ապպաս զայրոյթով կ'ընդունի պահանջը։

Մեկնումի արտօնութիւնը ձեռք ձգելէ անմիջապէս յետոյ, նուպար կը ծախէ իր բնակարանին կա-

րասիներէն մաս մը եւ Նեղոսի վրայ նաւարկող գծահապիյէմը վարձելով կը բեռցնէ արժէքաւորները եւ ընտանեօք ճամբայ կ'ելլէ դէսլի Աղեքսանդրիա։

Շատ չանցած, Պէնհայի մօտերը կը նշմարէ չողեշարժ նաւ մը զոր Ապպաս անձամբ կը վարէր, իր ուղղութեամբ կ'առաջանար, կարծէք հալածանքի ելած ըլլար։

Նուպար հեռուէն ձեռքի նշանով կը բարեւէ եւ կը շարունակէ իր ուղին։ Ապպաս իրեն կը մօտենայ եւ կը հրաւիրէ նուպարին որ իրեն հետ տեսալցի։

Թէ եւ նուպար այս մասին լուռ կը մնայ, սակայն պատմաբաններ կ'ըսեն թէ նուպարին եւ ընտանիքին համար, վերջին ժամը հասած պէտք էր նկատել։

Ապպաս, գոհ տրամաբանութեամբ կը ժպտի եւ կը հիանայ նուպարին յայտնարերած քաջութեան ի տես, որմէ յետոյ կը հաշտուին եւ նուպար կը խոսանայ վերադառնալ։

Ապպաս կը խորհի Լոնտոնի եւ Փարիզի օրինակին հետեւելով, ներկայացուցչական կեդրոններ բանալ վիշնայի եւ Պերլինի մէջ եւս, որոնք Օսմանեան Փէրմանին դիւանագիտական կապեր հաստատելու արգելքէն դուրս կը մնան եւ Բարձր Դրան կողմէ վաւերացուելու պէտք չունին։

Ապպաս կ'առաջարէկ նուպարին ընտրելու այդ երկու կեդրոններէն մէկը, միւսը ձգելով իր եղրօր Առաքելին։

Նուպար վիշնայ կը մեկնի իբր պատուիրակ եւ անկէ յետոյ առիթը չունենար հանդիպում ունենալու Ապպասի հետ, որովհետեւ իր մեկնումէն 11 ամիս յետոյ, կը սպաննուի Պէնհայի իր պալատին մէջ, զիշերը քնացած ժամանակ, չորս մամայիքներու եւ վարձկաններու կողմէ (որոնցմէ երկուքը կ'ըսուի թէ Ապպասի հօրաքրոջ կողմէ դրդուած էին, փոխվրէժ լուծելու համար, ինչպէս դուշակած

էր Նուպար Վիշննա մեկնելէ առաջ, Ապպասի մենակեաց կեանքը եւ պալատներու մէջ Մամալիք երիասարդներով շրջապատուած ըլլալը տեսնելով:

Ապպաս Ա.ի իշխանութեան շրջանը տեւած է շուրջ հինգ տարի:

## ՍՈՅԻՏ ՓԱՇԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ. . .

Սայխա, իշխանութեան գլուխը եկած օրէն, սերտ յարաբերութիւններ կը մշակէ օտար հիւպատոսարաններուն եւ պետական ներկայացուցիչներուն հետ, միեւնոյն ժամանակ հետամուտ էր հիմնական փոփոխութիւններ մտցնել երկրին մէջ (արդարադատութեան եւ հողային բնագատառներէն ներս):

Հատ չանցած, շողոքորթներու եւ օտար շրջանակի անդամներուն բարեկամութիւնը կը վայելէ եւ իրեն համար կեանքի նպատակ կ'ընտրէ հաճոյքն ու զեխութիւնը, խրախճանքն ու կերուխումը, առողջ զրադելու երկրին բառաջիմոսթեամբ կ'ամ ժողովուրդին բարօրութեամբ: Իր այս ընթացքով, պարտէն եւ պետական վարչութիւններէն ներս առիշխանութիւնը կը սկսի տիրել եւ երկիրը հսկայաքայլ դէպի անկում կը դիմէր:

Նուպար, իր յուշերուն մէջ շատ մը դրուագներ կը պատմէ, որոնցմէ մի քանին, իբր նմոյշ է՛ուտաննք ստորեւ:

«Եւրոպացի տարրը, բմբոնելով Սայխաի թուրամորթ եւ փոփոխամիտ նկարագրի տէր անձ մը ըլլալը, դործի պատրուակով իր շուրջը կը դեգերէր, շշափելի դումարներ ապահովելու ակնկալութեամբ:

«Անդամ մը, իտալացի բարեկամներէն մին դժոհութիւն կը յայտնէ, թէ իտալական դրամանիշով

(լիրա) իր ստանձնած մէկ դործէն բաւական լինասով դուրս եկած է: Սայխա իսկոյն կը հրահանգէ որ Անդիական ոսկիի հիման վրայ վճարուի, առանց երկու դրամանիշներու տարբերութիւնը հաշուելու կամ նկատի առնելու թէ Անդլիական ոսկին քանի և հինգ լիրա կ'արծէ:

«Օրին մէկը, եօթ միլիոն ֆրանք կը վճարէ իր ոլալատին մէկ սենեակին բարեղարդման իր ծախս»:

«Անհաշիւ գրամի մսխում: Սայխա գաղափար անգամ չ'ունէր ծախսերուն ո՞ր մէկը կարեւոր եւ ո՞ր մէկը անկաջեւոր ըլլալու մասին»:

«Տարբեր տաիթով մը, Աղեքսանդրիա գտնուած միջոցին, իր «բարեկամներէն» մին կողով մը պատող կը բերէ Սայխաին, իբր «նսւէր», յետոյ տասն և հինգ հազար ոսկի կը զանձէ...»:

«Վերջին օրերուն, Սայխա 2,75 միլիոն Անդլիուտիան Ոսկի արժողութեամբ փոխառութիւն մը կը կատարէ, մինչ անկէ տաաջ, 10 միլիոն ոսկի արժէքով կատարուած փոխառութիւն մը տակաւին հանրօգուտ որեւէ նպատակի չէր յատկացուած»:

«Մօհամէտ Ալիի և Ապպասի իշխանութեան շրջաններուն, ելեւմտական որոշ կայունութիւն ներկայացնող Եղիոյոսուը, անտեսական ծանր տագնառքի կը մասնուի: Ամէն մարզի մէջ կողովուած կը տիրեր, իսկ եւրոպացի տարրը երկրին ամէն կողմը կը վիտար».

Այդ շրջանին, օտար դեսպանատառներ եւս օգուտ կը քաղէին Սայխաի իշխանութեան թոյլ եւ տկար զեկալարութենէն ու յաճախ իրենց հպատակներուն անունով, զանազան անհիմն պահանջներ կը ներկայացնէին եւ գոհացում կը ստանային: Ժառանգական հարցեր կը յարուցուէին, մեծ գումարներ կորդելու դիտաւորութեամբ:

Միջոց մը, նուպար մաքսատան գործերու վերակացու կը նշանակուի, Հոն ափրող անկանոն վիճակը բարելաւելու նպատակաւ, ուր Անդյիական շահերուն դէմ արտայայտութիւն մը ունենալով, պաշտօնանի կը հոչակուի Սայիտի կողմէ, որ իրեն հանդէս թէեւ համակրանք չունէր, սակայն գործի համար պէտք ունէր իրեն:

Սայիտ, իր օտարտմոլութեան փասնը կուտայ, կարեւոր պաշտօններուն վլուխը օտարեներ նշանակելով, օրինակ, իր անձնական գործերու տնօրէնի պաշտօնին կոչելով Փրանսերէնի իր ուսուցիչը եւայլն: Այս կերպով, առիթը կ'ընծայէ որ եղիպտացիներուն եւ օտարականներուն միջեւ փոխ-յարարերութիւնները աւելի բազմանան:

Օսմանեան կայսրութեան ժամանակ, մենաշնորհեալ օտարականները կեցութեան իրաւունք եւ առեւտուրով զբաղելու իրաւունք կ'ունենային, սակայն ոչ հողային սեփականութեան:

Թէեւ Մօհամէտ Ալիի եւ Ազպասի իշխանութեան շրջաններուն, օտարները սկսած էին հողային սեփականութեան իրաւունք ունենալ, սակայն միշտ ենթակայ մնալով տեղական իշխանութիւններու հակաչիուին:

Իսկ Սայիտի նստաշրջանին, յարաբերութիւնները այն աստիճան յեղաշրջուեցան որ քաղաքացիներու միջեւ ծաղող խնդիրները սկսան քննուիլ եւ կարգադրուիլ արդարադատութեան նոր դրսութեամբ, որ կը նախատեսէր հետեւեալ պարագաները.-

1.- Օտար մը օտարի հեա խնդիր ունենալու պարագային, տեղական իշխանութիւնները իրաւունք չունէին միջամտելու, կարդադրութեան ամէն կարգի իրաւունք վերապահուած ըլլալով հիւպատութեաններուն:

2.- Եղիպտացիի եւ օտարականի միջեւ խնդրի մը կարգադրութիւնը կ'իյնար եղիպտական օրէնքին եւ ձեռնհասութեան ծիրէն ներս, պայմանաւ որ հիւպատութարանէն ներկայացուցիչ մը ընկեռանար օտարին, հարցաքննութեան ժամանակ:

3.- Եղիպտացի մը երբ օտարականի մը կողմէ անիրաւուէր, բողոք կը ներկայացնէր նպհանգտիւտին որ իր կարգին իմաց կուտաք հիւպատութարանի յանցապարագը իրեն ուղարկէ, հիւպատութարանի ներկայացուցիչին միջոցաւ, ուրիշ խնդիր թէ յսնցապարագը կը ներկայանար թէ ոչ, ճամբորդութեան կամ այլ պատրուակով: Յետ ապարդիւն թղթակցութեան, կ'որոշուէր լողոքը փոխանցել Արտաքին Գործոց նախարարութեան, որ նոյն գծով հաղորդակցութեան մէջ կը հիւպատութարանին հետ, շատ անգամ, առանց զրական արդիւնքի: Ապա վէճը կը փոխանցուէր Վալիին որ սովորաբար ժամանակ չէր գտներ այս կարգի խնդիրներով զբաղելու, եւայլն..

Այս երկարապատում միջոցներուն չենթարկւելու համար, եղիպտացախն կը նախընտրէր, ինքնարերաբար հիւպատութարան դիմել, խնդրելով որ իր հարցը յանուն արդարութեան քննուի եւ հետեւանք տրուի...

Այսպէսով, օտար հիւպատութարանները միջամտած կ'ըլլային, տեղացի ժողովուրդին եւ օտարականներուն վէճերը լուծելու... ինչ որ մենաշնորհի դրութիւնն անգամ չէր նախատեսած....

4.- Իսկ եթէ պատահէր որ օտարականը ըլլար բողոքարկուն, հիւպատութարանը չէր ուշանար միջամտելէ եւ առեւտրական բնոյթ ունեցող խնդիր մը անգամ զիւանազիտական վէճի կը վերածուէր, ուրուն համար, սովորաբար եղիպտական կառավարութիւնը յանցապարագ կը նկատուէր եւ հատուցում

վճարելու կ'էնք. ըկուէր: Հակառակ պարագային, խնդիրը կը փոխանցուէր Միջազգային Արդարաւթեան ատեանին եւ ամէն ինչ կ'ընթանար օտար պետութիւններու փափաքին համաձայն:

Սաեղծուած նոր կացութեան առջեւ ու մանաւանդ, աեղւոյն նողաստաւոր օրէնքներէն քաջալերւած, օտարները Եղիպտոս կը խուժէին արագօրէն հարստանալու դիտաւորութեամբ, առանց մտահոգւելու ասլահովութեան եւ պաշտպանութեան տեսակէտէ, քանի որ որեւէ վնաս ունենալու պարագային, հիւպատոսարանը կը միջամտէր եւ պետութիւնը պարտաւոր կ'ըլլար հատուցում վճարելու:

Մենաշնորհներու օրէնքը, ի միջի այլոց, կ'արդիէր եւրոպացի օտարականին սունը մտնել, առանց հիւպատոսին ներկայացուցիչին եւ կալանի տակ առնել, շահատուրքի փոխարէն, մանաւանդ երբ տունը եւ հողը կցուած ըլլային... այդ պարագային կը խուսափէր շահատուրքը վճարելէ, բնակարանը գործատեղիին մաս կազմելու պատրուակով:

Սայիտի իշխանութեան շրջանին, մշտիկի հոգերը հողագործներուն ըաժնելով, մասնաւոր առմարներու մէջ արձանադրուեցան եւ մասնաւոր պայմաններու աակ հողագործները իրաւունք ստացան այդ հողերը վաճառելու եւայլն:

Աւելին, այն հողագործները որոնք հինգ տարի յաջորդաբար կը մշակէին իրենց հողերը եւ կանոնաւոր կերպով կը վճարէին իրենց տուրքեցը, սեփականատէր կը դառնային: Զուրի առուտիներ բացւեցան եւ ոսոգելի հողերուն տարածութիւնները բազմապակուեցան:

Կարելի է ըսել որ հողագործութիւնը կանոնաւորուեցաւ եւ յառաջիմութիւն արձանագրեց, իր

նպաստը բերելով երկրին վաճառականութեան:

Սայիտի վերջին տարիներուն, երկրին անտեսական վիճակը սկսաւ տկարանալ, փոքր հողագործները յաճախ կը ստիպուէին փոխառութիւններ առնել ուրկէ որ կարելի էր տուրքերը կը ճնշէին ժողովուրդին վրայ:

Թոշակները դժուար կը վճաբուէին եւ երկար յապացումով, այդ օրերուն երեւան եկաւ թոշակները «կտրոններով» վճարելու դրութիւնը, այսինքն, պատկան մարմիններու կողմէ շուկայ հանուած կտրոններով, զոր պաշտօնեայ դասակարգը կը ստանար, նողարեղէնի կամ մսեղէնի եւ այլ զնումները հարենալ կատարելու համար:

Յետոյ, իւրաքանչիւր հայթայթիչ գանձելու կ'երթար իր քով հաւաքուած կտրոններուն փոխաբժէքը պետութեան գանձէն: Օտարականները գուրս կը մնային այս դժուարութենէն:

Սայիտ մարմնով հսկայ ու յաղթանգամ էք, շատ փոփաք ունէր զինուորական ըլլալու, սակայն յարմարութիւնը կը պակւէր, որովհետեւ վախկոտ էր:

Սայիտ ամէն գործի մէջ նախապատութիւնը եւրոպացիներուն կտասար, որպէսզի բողոքը կամ վէճի պարագային, եւրոպացի պաշտօնեան եւրոպացի մեծաւորին ճամբելով, ինք խնդիրէն դուրս կուգար, առանց հանգիստը խանզարելու:

Այն եւրոպացին որ կեանքի տեւողութեան ընթացքին, երեք տարի երկրին մէջ իրագործուող ծրագրի մը ծառայէր, շօշափելի գումար մը իրը հատուցում կը ստանար, որմէ տեղացիները զրկուած էին:

Մոհամէտ Ալի իշխանութեան շրջանին, Եղիպտոսի մէջ Ֆրանսայի փոխ - զնսպանն էր Փէրտի-

սանաւ Տըլէսէրս: Մոհամէտ Ալի յանձնարարած էր իրեն որ Սայիտին առնելիք քայլերուն հեռուէն հետեւէր... ու այսպէս, բարեկամակւն կապ մը դութիւն ունէր Սայիտի եւ Տըլէսէրսի միջեւ:

Ապղասի մահէն յետոյ, երբ Սայիտ գահ կը բարձրանայ, Փրանսայէն, Փէրախնանս Տըլէսէրս չերմազին շնորհաւորութիւններ կը յղէ Սայիտին, այս բարեբաստիկ առիթով:

Կ'ըսուի թէ Սայիտ պատասխանած է այդ շնորհաւորութիւններուն եւ Տըլէսէրսը Եզիպտոս հրաւիրած, ի նշան զոհունակութեան:

Ոմանք կը պնդէն թէ Տըլէսէրս սնանկացած ըլլալով, առիթ կը փնտոէր Եզիպտոսի մէջ կարեւոր ձեռնարկներու լծուելով հարստանալու համար:

Ռւրիշներ այն կարծիքէն են որ Տըլէսէրս իր հետ կը բերէ Սուէզի Զրանցքին ծրագիրը, որ Մոհամէտ Ալիի եւ Ապղասս Ալի իշխանութեան օրերուն, ուսումնասիրուած էր, սակայն որոշ նկատումներով չէր իրազրուած:

Նուղար լուելեայն կ'անցնի այս կարծիքներուն վրայէն եւ չ'արտայայսուիր թէ ո՞ք մէկ վարկածը առելի արժանահաւատ կրնայ ըլլալ:

Ամէն պարագայի, եղելութիւնը այն է; որ Սայիտ մեծ պատիւններով կ'ընդունի իր հիւրը և իրեն հետ պատյափ կ'ելլէ Աղեքսանդրիայէն դէպի Փայտում տասը հազար հեծելազօրքով եւ թնդանօթներով, առեւմտեան անապատի ճամբով:

Տըլէսէրս առիթը առելի քանի երրեք պատեհ նկատելով խօսք կը բանայ Սուէզի Զրանցքի մասին, Սայիտի մտերիմ բարեկամ Զիւլֆիքար խաշայի հերկայութեան:

Հստ պատմական աղբիւրներու, Տըլէսէրս կը վափաքի անմահացնել Սայիտի անունը, համայն

քաղաքակիրթ աշխարհի առջեւ որ յաւիտեանս յիշէ ու խօսի իր մասին:

Սայիտ, փառքի ու անմահութեան արտայայտութենէն արփեցած եւ մանաւանդ, համողուած ըլլալով որ նման հսկայ ծրազրի մը դործագրութեամբ, Եղիպտոս աւելի կարեւոր գիրքի մը կրնայ հասնիլ, առանց վտանգի ենթարկուելու (ըստ Տըլէսէրսի պնդումներուն) կը յայտարարէ...

«Ես համողուած եմ, ինծի հաւաաա եւ իմ վրաս վտահիր»:

Սայիտ կ'ուզէ նաեւ զինուորականներուն գաղտփարը ունենալ, որոնք բոլորն ալ համաձայն կը դտնուին:

25 Նոյեմբեր 1854, Սայիտ Գահիրէ կը վերադառնայ, իր զօրքերով եւ հրաւիրեալներու չքահումբով: Տըլէսէրս կ'իջնէ «ճամբրորդներու պալատը» որ Փրանսական արշաւանքին ժամանակ, Սուէզի Զրանցքի Յանձնախումբի անդամներուն վերապահուած էր:

Սայիտ իր մօտ կը կանչէ Տըլէսէրսը Գալաայի ամբոցը ուր օսար զեսպաններուն եւ երեւելիներուն առջեւ, որոնք իշխանին Աղեքսանդրիա-Փայտում կատարած չընապատյաէն վերադարձին առթիւ, բարի գալուստ մայթելու եկած էին եւ որաշտօնապէս կը յայտարարէ Սուէզի Զրանցքը բանալու մենաշնորհը ֆէրաւինանս Տըլէսէրսի վստահէլու եւ այդ առթիւ, Միջազգային Անանուն ընկերութիւն մը հիմնելու որոշումը:

Հինգ օր յետոյ, 30 Նոյեմբեր, Սայիտ կը ստորագրէ ընկերութեան արտօնագիրը, որով մենաշնորհը կը տրուէր Սուէզի Զրանցքը բանալու եւ շահարկելու 99 տարուայ պայմանաժամով:

Այս յիշատակելի օրուան առիթով, որեւէ հանդիսութիւն տեղի չունենար, այլ արտօնագիրը կը

ստորագրուի առանց կանխորօք ուսումնասիրութեան, պարզ հանդիպումի մը ընթացքին, այնքան որ, Ֆրանսայի գեսապանը կը նեղուի տեղեակ անդամ պահուած չըլլալուն համար:

Մենաշնորհի պաշտօնաթուղթերը իր յաւելուածականներով, հրատարակուած Բարձր Դրան կողմէ, 5 Յունուար 1856, կը նախատեսէր ի միջի այլոց որ Եգիստոսի տարեկան շահարաժինը պիտի ըլլար զուտ հասոյթին 15 % եւ ամէն անդամ, վերանորոգման Ժամանակ (99 տարի ետք) յիշեալ շահարաժինը կրնար բարձրանալ, հասնելու համար մինչեւ 35%, սակայն ամէն անդամ Մրւլթանին վաւերացումը անհրաժեշտ էր:

Սուէզի Ջրանցքի ընկերութիւնը յանձն կ'առնէր Գահիբէի հետիսէն դէպի Սուէզ Ջրանցք րանալ (Նեղոսէն զատուած): Եղիպատական կառավարութիւնը ընկերութեան պիտի փոխանցէր Ջրանցքի նվերքին գտնուազ հողեցը, զոր ընկերութիւնը պիտի ոռողէր եւ մշակելի դարձնէր, 10 տարի տուրքէ զերծ մնալու պայմանաւ:

Ասկէ զատ, Եգիստոական կառավարութիւնը յանձն կ'առնէր ընկերութեան համար հարկ եղող չուրջի հողերը ապասեփականացնել եւ իրեն յանձնել:

Սուէզի Ջրանցքին ծրագրին համար ներածուած շինանիւթերը, մեքնաները եւ դործիքները զերծ պիտի ըլլային մաքսատուրքի: Եղիպատական կառավարութիւնը պիտի հայթայթէր հարկ եղող զործաւորները, ընկերութեան հաշոյն աշխատելու համար:

Հստ Նուպարի, «անանի արկածախնդիրը» Տըլէսէր կ'ընէր ինչ որ իր շահը կը սրահանջէր, այսպէս, առաջին առթիւ, Սայիտէն կը ստանայ 500 հաղար բիյալ եւ իսկոյն կը ձեռնարկէ ջուրի առուակը բանալու:

Յետոյ, ծանուցումներու արշաւկ կը ոկսի Եւրոպայի մէջ, դրամատէրներու ուշադրութիւնը գրաւելու նպատակաւ, որմէ յետոյ, կ'որոշուի ընկերութիւնը կազմել ֆրանսական օրէնքին համաձայն, կեղրոնատեղի ունենալով Փարիզ, 200 միլիոն ֆրանք վրամազլուխով, 400 հազար արժեթուղթի բաժնուած: Հանրային բաժնադրութեան կը գիմէ, որմէ կը գոյանայ ընդամէնը 112 միլիոն ֆրանք, ինչ որ բաւարար չի նկատուելով, ծրագիրը կրնար յետո կոչուիլ:

Քննադատութիւններուն պատասխանելով, Սայիտ կ'ըսէ:-

«Ես ֆրանսացի բարեկամիս գաղափարին հետևելով գործի ձեռնարկեցի. եթէ խօսելիք ունիք կրնար ըսել իրեն կամ իր կառավարութեան, ես չեմ կրնար մենաշնորհը ետ քաշել»:

Մնացեալ 88 միլիոն ֆրանքը ճարելու համար, Տըլէսէր կը ձեռնարկէ մասնաւոր չըջապառոյտի մը դէպի Լոնտոն, Փարիզ, Պերլին եւ Վիէննա որ նոյն պէս ապարդիւն կը մնայ:

Կացութիւնը փրկելու համար, Տըլէսէրս կը մտածէ խորամակնութեան դիմել եւ զանգան մայրաքաղաքներուն մէջ բացուած բաժնանադրութեան բաժնակցիլ Սայիտի հաշոյն (ի ձեռին ունենալով իրեն տրուած փոխանորդագիրը) 88 միլիոն ֆրանքի պակասը գոյացնելու նպատակաւ:

Միջոց մը յետոյ, ան Եգիպտոս կը վերադառնայ, ժպիտը զէմքին եւ զոհ արամադրութեամբ, կը ներկայանայ Վալիին պալատը, աեղեկագիր ներկայացնելու համար եւ թուղթի կտորի մը վրայ, իր կառարած միջոցառումներու մասին քանի մը բառ մրոտելով քարտուղարին կը յանձնէ:

Սայիտ կը նեղուի Տըլէսէրսին բանած այս անփոյթ ընթացքը տեսնելով եւ անձամբ իրեն ներկա-

յացած Տըլլալուն պատկառաւ։ Տասն եւ հինգ օր յեառյ, Տըլէսէրս Սայիտին կը հանդիպի, որմէ կը խնդրէ որ իր հաշոյն բաժանագրուած արժեթուղթերուն վրայ վճարում մը կատարէ . . . աւելցնելով որ ինք ստիլուած եղած է այդպիսի քայլ մը առնելու եւ այդ մասին, աեղեակ սրահած Նորին Վահմութիւնը, քարտուղարին յանձնելով իր տեղեկադիրը։

Վալին կը հրամայէ որ իսկոյն իրեն թեցուի այդ թուղթի կառը, որուն վրայ լոկ քանի մը թուանչան եւ քանի մը երկիրներու անունները՝ Ֆրանսա, Անգլիա, Գերմանիա գրուած էին։

Ուրիմն, կ'առելցնէ Տըլէսէրս.-

«Զեր վսեմութիւնը լուռ մնացած ըլլալով այս կարգավրութեան մասին, այնպէս կը հասկցուէր որ համաձայն էք առնուած քայլերուն, որոնց տեղեակ են նաև իմ դրծակից բարեկամներա, որոնք այս առթիւ պարտականութիւն յանձնեցին ինծի որ իւրենց յարդանքը յայտնիմ Զեր վսեմութեան»։

Սայիտ անակնկալի եկած, իսկոյն կը փափաքի ֆրանսայի իր փաստաբանին կարծիքին դիմել, որը կուղայ յայտնել թէ այդպիսի բաժանազրութիւն մը, օրինական աեսակէտով, զուրկ է որեւէ արժէք ունենալի։

Սայիտ եւ Տըլէսէրս բուռն վիճաբանութեան կը ուկսին, մանաւանդ որ պետական գանձը միջոցները չունէր այսպիսի խոչոր գումար մը միանուաղ վճարելու համար։ Տըլէսէրս կը խոստանայ, այս առթիւ դիւրութիւններ ձեռք ձեւ եւ իր անդումներուն վըրայ, զաղանաբար կը համաձայնին . . . որովհետեւ Սայիտ կ'որոշէ ամէն կերպով այս խնդրէն ձերբադառուիլ, այն հասկացողութեամք որ փոխարժէքը կառավարութեան կողմէ ընկերութեան պիտի վճարէր 15 տարուայ ընթացքին, մասնակի վճարումներով։

Այդ միջոցին, Նուպար կ'առաջարկէ հիմնել եղամական ծովային նաւարկութեան ընկերութիւն մը որ պիտի կոչուէր «Խըսիւական Ընկերութիւն», պարզապէս, օտար ընկերութիւններէ կախեալ Տըլլալու համար։

Դարձեալ պաշտօն կը յանձնուի Տըլէսէրսին որ ֆրանսական երեք շոգենաւ զնէ ընկերութեան հաշոյն, որուն փոխարժէքը լրիւ կը վճարուի։ Երբ շողենաւերը Աղեքսանդրիա կը հասնին, ի յայտ կուգայ թէ անոնք հինցած են եւ անդործածելի։

Այդ շրջանին նոյնպէս, Տըլէսէրս յաճախ Աղեքսանդրիայէն Փարիզ եւ Փարիզէն Աղեքսանդրիա կը ճամբորէէր, արժեթուղթերու ինդրոյ կտրուգրութեան համար, ինչ որ անկարելի կը թուէր, որովհետեւ պետական գանձը պարապ էր. Սայիտ կը ստիպուի փոխասութեան դիմել ֆրանսական գրամաստան մօա՞նիրը ապահովութիւն, կը սրահանջէ եղամական եկեւմտական գործերուն վրայ տեսակ մը հակակշիռ ունենալ, որուն մասին ֆրանսական հիւպատուարանը եւ Սայիտը շրջապատող ֆրանսացիք եւս համաձայն կ'ըլլան։ Նուպար կ'ըսէ. թէ ինք մինակն էր որ հակառակ կ'արտայայտուէր այս մասին . . . սակայն, Վալին կ'ընդունի անոնց պայմանները եւ Նուպարին պաշտօն կը յանձնէ խմբագրել հարկ եղած նամակը, որուն վրայ ինք պիտի ստորագրէր։

Նուպար պահ մը ինքնամփոփուելով, հողեկան նեղութեան մէջ կ'ըսէ. «Ոչ երեք, ես չեմ որ այդ պիտի զիջումի նամակ մը պիտի գրեմ վեզի» ու դժիջը գրապանը կը զնէ բարկութեամք։

Ներկաներէն, Փրանսացի սպայ մը կը միջամտէ ըսելով. «Եթէ Զեր վսեմութիւնը կը փափաքի, ես պատրաստ եմ այդ նամակը գրելու» . . . ու լուութիւն կը տիրէ։ Սպան կարծելով թէ Սայիտ համաձայն է,

սեղանին առջեւ կը նստի եւ կը խնդրէ Նուպարէն որ իր զրիչը արամաղրէ:

Նուպար կը պատասխանէ .- «Ներողութիւն, Ն. Վ. Վալին կրնայ հրամայել ինչ որ կ'ուզէ եւ դուն կրնաս գրել նամակը այն ոճով որ կը փափաքի, որպէսդի, օր մը չ'ըսուի թէ «իմ զրիչս այդ նպատակին համար դորձածուեցաւ»:

Նամակը չի գրուիր եւ յաջորդ օր, փափառութեան մասին տեղի աւնեցող բանակցութիւնները կէս կը մնան ու կը փակուին: Եոյն օրը, Վալին պատվրակներէն մին՝ Բաօլինո Պէյ, Եղիպատոս կը վերադարձաւ, ընկերակցութեամբ դրամատան մէկ ներկայացուցիչին հետ բանակցութիւնները վարելու համար: Յետ համաձայնութեան, կ'որոշուի Եղիպատոսի 175 մէլիոն ֆրանք արժէքով փոխառութիւն գը կառարել, տարեկան 10% տոկոսով:

Սայիտ կը ստորագրէ, առանց առարկութեան:

Սայիտ իր կատարած փոխառութիւններուն ծախսերը գոցելու համար, կը ստիպուի պետութեան ոլիւծէն կարեւոր սեղմումներու ենթարկել, այսպէս, բանակին կէտը կ'արձակէ, միայն հինգ հազար զինուոր պահելով, ուղղմական մթերանոցին պաշտօնէութիւնը կը ճամբէ, նեղոս գետին վրայ աշխատող նաւերը կը դադրեցնէ, Հոռոտոս Նահանգին եւ Եղիպատոսի պատկանող միւս նահանգներուն պատօնէութեան երեք քառորդը պաշտօնանկ կ'ընէ: Մնաց եալ պաշտօննեաններուն ամսաթոշակները կը նուպեցնէ, ելեւմտական եւ զինուորական վարչութիւնները կը լուծէ եւ հողային տուրքերը 5% համեմատութեամբ կը բարձրացնէ:

Այս առթիւ, Նուպար կ'ըսէ .- «Կարելի էր տարբեր միջոցներու դիմել, սակայն Սայիտ ծնած էր ամէն ինչ քանդելու եւ ոչ թէ կառուցանելու»:

Այս էր Նուպարի դադափարը Վալի Մօհամէտ Սայիտի մասին:

Սայիտ Նուպարի եղբայրը Առաքելը Խարթումի եւ անոր ենթակայ նահանգներուն կառավարիչ կը նշանակէ, ինչ որ ըմբուռութեան տեղի կուտայ զօրաւոր ցեղապետական ուժերու կողմէ:

Պատերազմական ժողով կը գումարէ Առաքել, իր արամացը ուղարկած անցնելու, շուտով մարելու համար ըմբուռութիւնը, մտածելով թէ սպասելով, ուրիշ ցեղապետական խումբեր եւս կը քաջալերուին եւ նման քայլ մը կրնան աւնել:

Յաջորդ առաւօտ կանուիէն, Առաքել իր հետ ունենալով դանձային պաշտօնատարը եւ սպայ մը, կ'ուղղուին դէպի բանակատեղի, որուն հրամանատարը խմանալով կառավարիչին ժամանումը, նախ չի հաւատար, յետոյ վրանէն դուրս գալով, իր առջեւ կը գտնէ Խարթումի կառավարիչը առանձին եւ անդէն:

Առաքել կ'ըսէ .- «Քու ըմբուռութիւնը արկեօք կառավարութեան դէմ է՞ . Եւ եթէ այդպէս է, համաձայն ե՞ս որ արիւն հոսի, թէ ոչ ինծի դէմ է անձնապէս, այն իշխանութեան համար որուն նշանակեցայ ես քրիստոնեայ մը»:

Հրամանատար Ապու Սէն կը պատասխանէ .-

«Քեզի դէմ է անձնապէս, իբր քրիստոնեայ կառավարիչ մը»:

Առաքել կ'աւելցնէ .- «Այս պարագային, ահաւասիկ ես քու դիմացդ կայնած եմ, ըրէ ինչ որ կը փափաքիս, որովհետեւ չեմ ուզիր որ ըսուի, թէ իմ պատճառաւ արիւն հոսեցաւ»:

Ցեղապետը այս խօսքերը խմանալով, ձիէն վար կ'իշնէ եւ Առաքելին կ'ըսէ .- «Դուն զիս յաղթեցիր» եւ իրեն ու պատրույ պահակախոսմբին հետ Խարթում կը մեկնին:

Անկէ յետոյ կիրքերը կը հանդարտին եւ ապահովութիւնը խանգարելու ոչ մէկ դէպք տեղի չունենար, Առաքելի քսան ամիս տեսող պաշտօնավարութեան ընթացքին, մինչեւ այս վերջոյն մահուան թուականը 13-9-1858:

Առաքել Սուտան գտնուած միջոցին, Նեղոսի վրայ կատարած ըրջապայտի մը ընթացքին, մահափորձի կ'ենթարկուի եւ կ'ազատի: Ըստ պատմական աղքիւրներու, Առաքել անձնասպան կ'ըլլայ նթովպիոյ դէմ արշաւանքի մը ընթացքին, սակայն նուպար կը հերքէ այս տեղեկութիւնը եւ կ'ըսէ, թէ իր եղբայրը հիւանդութեան պատճառաւ մահացաւ:

Նուպար կ'ըսէ նաեւ, թէ ինք յաճախ կը թղթակցէր Առաքելի հետ, յորդորելով որ Եգիպտոսու վերադառնայ, սակայն ան կը պատասխանէր ըսելով.- «Անկէ լաւ բան չեմ փափաքիր, սակայն ո՞ւր ձգեմ աղքատ բնակչութիւնը»:

Տարիներ յետոյ, Սուտանցի մը հանդիպում կ'ունենայ Նուպարի հետ (որուն չէր ճանշար նախապէս) եւ կ'ըսէ թէ «Առաքել արդար իշխան մըն էր»:

\*\*\*

Սուէզի Զրանցքին ծրագիրը դործադրութեան կը դրուի 1859-ին, անհանդուրժողութիւն տիրող մթնոլորտի մը մէջ, այսպէս, մէկ կաղմէ, Բարձր Դուռը կը հրահանդէր Սայիտին կասեցնել դործը, նոյն ժամանակ, Ֆրանսայի նախոլէոն Գ. կայորը թիկունք կը կանգնէր ծրագրին ոչ-օրինական դործադրութեան, իսկ Անդլիոյ ընդդիմադիր կաղմը կ'առարկէր սոյն ծրագրին Փրանսական ընկերութեան մը վստահուած ըլլալու մասին:

Էսթանայի Անդլիացի հիւպատոսը Եգիպտոս կ'այցելէ եւ տեսնելով Սուէզի Զրանցքին վերաբերեաւ աշխատանքները, կը տեղեկացնէ իր կառավա-

րութեանը, թէ թէքնիք որոշ արդելքներ զոյտութիւն չունին, այլ կատարուած իրողութեան տունեւ կը դանուինք, որմէ շահառոր առաջին երկիրը Անգլիան պիտի ըլլայ:

Անդլիա ջանք կը թափէ, մենաշնորհին պայման ներուն մէջ որոշ բարեկիւխութիւններ մտցնելու համար, այս առթիւ, իր աղղեցութիւնը բանեցնելով Բարձր Դրան միջոցաւ:

Նուպար եւս իր բայինը կ'ունենայ մենաշնորհին նախատեսած պայմաններուն բարեկիւխման մէջ, ինչպէս պարտազիր աշխատանքի, Եգիպտոսի կառավարութեան կողմէ Սուէզի ընկերութեան տրամադրուած հողերուն եւ ջուրի առուակին վերստացման վերաբերեալ:

Բարձր Դուռը բոլոր այս պայմանները աւելցնել կուտայ Նուպարի եւ Անդլիոյ ներկայացացիներուն միջնեւ տեղի ունեցած վիճարանութիւններուն աւարտին:

Բնական էր որ Անդլիա մտահոգ ըլլար հողային ընդարձակ տարածութիւններ Փրանսական ընկերութեան մը տրամադրութեան տակ դրուած ըլլալուն հնաեւանքով, ինչ որ պիտի նմանէր նահանգի մը մէջ ուրիշ նսհանգ մը ստեղծուելուն եւ պիտի վտանգէր անդլիւկան շահերուն, Զրանցքային տեսակէտուլ:

Սայիտ կը մահանայ 1863-ին, ինը տարի իշխանութեան դլուխը մնալէ յետոյ (1854-1863):

Խըտիւ իսմայիլի մասին Նուպար կ'ըսէ, թէ Եգիպտոսի իշխանաւորներէն ամենէն աւելի իրեն հետ է որ երկար տարիներ աշխատակցած է (15 տարի) եւ հակառակ երկրին ճակատագրական հարցերը լաւագոյնս լուծելու տրամադրութեան, Նուպար շատ անգամներ ստիպուած եղած է հրաժարիլ պաշտօնէն, հեռանաւ երկրէն եւայլն, որովհեան իսմա-

յիշ օտար դեսպանատուներու ազգեցութեան տակ, կ'ենթարկուէր անոնց հեռած դաւերուն եւ խաղերուն:

Տնտեսական տեսակչափն դիտելով, շռայլօրէն ծախսուած հակայ գումարները, երկիրը դէպի սնան-կութիւն կ'առաջնորդէին, այնպէս որ իսմայիլի օրով, Եղիպտոս սահմառած եղած է, բարձր տոկո-սով յաջորդական փոխառութիւններ կատարելու, ըլլայ ժողովուրդէն, թէ օտար պետութիւններէն:

Նուպար Իսմայիլի մասին խօսելով, կը զրէ.-

«Եղիպտոս կրնար մեծ պետութիւն մը դառնալ, եթէ Իսմայիլ նուազ անփոյթ եւ աւելի հեռառես, խոհեմ եւ լուրջ իշխանաւոր մը եղած ըլլար»:

Իսմայիլ ինքինքը բարի ու մարդասէր կը ձե-ացնէր, սակայն, իրականութեան մէջ, հեռու էր այդ զգացումը ունենալէ... Զէր ջանար թեթեւցնել ֆէլահին բեռը որ արիւն քրտինք աշխատանքի ա:ակ կը տգնէր, այլ ընդհակառակը, կը զլանար աշխա-տանքի դիւզին միջոցներ տրամադրելէ եւ եւրոպա-կան երկիրներէն փոխառութիւններ կատարելով, երկիրը պարտքերու տակ կը ծանրաբեռնէր: Նու-պար ի զուր կը ջանար Իսմայիլը շռայլութեան ճան-կերէն դուրս քաշել:

Իր բոլոր ուշադրութիւնը կեղրոնացած էր Դա-հիքէն եւ Աղեքսանդրիան արդիականացնել եւ առ-այդ, ամէն միջոց ի զործ կը զնէր միողոցներու մաք-րութեամբ, հակայ պաշատներու շինութեամբ, կա-նոնաւորութեամբ եւայլն հաւասարիլ Փարիզի:

Շուպրայի եւ Կէզիրէի թաղամասերը կը փա-փաքէր Շանզ Էլիզէի եւ Պուա Տը. Պուլօննեի օրինակին վրայ վերանորոգել, ուր գեղուհիները խումբ առ խումբ շրջէին ու պտտէին կառքերով, գեղեցիկ տպա-ւորութիւն ձղելով Եւրոպացի երգչուհիներուն եւ Կըրասանուհիներուն վրայ:

Իսմայիլը շրջադատողները իր մասին կ'ըսէին, թէ ան կ'երջ ակացնէր երկիրը, աղքատութեան մաս նելով դերիները:

Իր օրով, երկաթուղային գիծեր հաստատուե-ցան, հաղորդակցութիւնը դիւրացաւ, շաքարի եւ թուղթի զործարաններ բացուեցան, Միջերկեցակա-նի եւ Կարմիր ծովուն մէջ կանոնաւոր նաւարէու-թիւն ոկսաւ, Աղեքսանդրիոյ նաւահանդիսուը եւ Աւէդի տաղանները շինուեցան, թատրոններ բաց-ւեցան, զգրոցներ բազմացան եւայլն:

Իսմայիլ կ'ուզէ Եւրոպայի օրինակին հետեւիլ եւ այնուեղի սահմանադրական օրէնքները Եղիպտոս փոխադրել, ժողովուրդին պահանջները լսելու եւ դործադրելու նովատակաւ:

Այս առջեւ երեսփախանական ժողով մը կը կադ-մէ որ իրաւոնք պիտի ունենար երկրին նախադահը ընտրելու: Երեսփախանները երկու խումբի բաժն-ւած պիտի բլային՝ աջակողմէան եւ ձախակողմ-եան. առաջնը պիտի զործակցէր կառավարութեան հետ, մինչ միւսը, առ ի ձեւակերպութիւն, իրա-ւունք պիտի ունենար քինադատելու:

Երեսփախանական ժողովը պիտի դումարուէր երկու տարին անդամ մը, սակայն լոկ «զարդ» մըն էր, որովհետեւ անոր անդամները, ըստ երեւոյթի քուէարկութեամբ, սակայն իրականութեան մէջ կառավարութեան հաւանութեամբ պիտի նշանակու-էին:

Բննողատութիւնները աւելորդ էին որովհետեւ որոշումները պարզապէս Խրոխիւի քմահաճոյքէն կախեալ էին եւ ամէն անդամի պարտականութիւն կ'իյնար, Հնադանդօրէն եւ խորհրդակցական ձայնով մասնակցիլ ժողովին, ի վերջոյ կառավարութեան կը միար ժողովին որոշումը դործադրել կամ ոչ: Այս բոլորը ցոյց կուտան թէ ինչ աստիճանի լուրջ ժողով մըն էր երեսփախանական այդ ժողովը:

Այսպէս, 1885-ին, կառավարութիւնը նկատի անդամ չէր առած երեսփոխանական ժողովի հրաւէրը եւ ոչ ոք չէր անդքագարձած նոյնիսկ։ Նուարը երբ Փարիզ կը դանուէր, կը տեղեկանաց թէ Եգիպտական Երեսփոխանական Ա. ժողովը նիստ պիտի գումարէ ու ժպտելով կ'ըսէ.՝ «Նայինք ո՞վ պիտի ընդունի Իսմայիլի խաղերուն ենթարկուիլ»։

Իսմայիլ խորքին մէջ ուրիշ նպատակ կը հետապնդէր, այն էր որ կ'ուզէր ժողովուրդին ներկայանալ իրը պայծառատես եւ աղատատենչ իշխան մը։

\*\*\*

Օր մը, Իսմայիլ հրաւէր կը ստանայ Փրանսացի յայանի ազնուականէ մը որ բարեհաճի այցելի Փարիզի իր պալատը, ուր իրեն ի պատիւ, ընդունելութիւն մը պիտի սարքուէր։ Իսմայիլ կ'ընդունի հրաւէրը եւ կը մէկնի։

Պալատին եւ կահ-կարասիներուն դեղեցկութիւնը ծայր աստիճան կը հրապուրեն Խըտիւը, եւ իմանալով պալատին տիրոջ նիւթական դժուարութեան մէջ ըլլալը, կ'որոշէ օգնել իրեն, սակայն այնպիսի կերպով մը, որ արժանապատութիւնը չի վիրաւորուի։

Իսմայիլ կ'առաջարկէ գնել։ Պալատին տէրը անակնկալի կուգայ, սակայն, խորհելով որ մերժողական պատասխան մը կրնար իր հիւրը վշտացնել, սւստի, սուլ գին մը կը պահանջէ որպէսողի Խըտիւը ետ կենայ գնելի։ Պահ մը յետոյ, մեղմ ձայնով կ'ըսէ.՝ «Հինգ միլիոն ֆրանք», մինչդեռ իրականութեան մէջ, մէկ եւ կէս միլիոն ֆրանքէ աւելի չէր արժէր։ Խըտիւ անմիջապէս կ'ընդունի այդ գինը և չէք մը կը սասրագրէ գրամատուներէն մէկսն վըրայ։

Այդ միջոցին, հոն կը հանդիպի սեփականատիրոջ 15 գարունները հաղիւ բոլորած դեղեցիլ աղջ-

կան։ Իսմայիլ հմայուած կը յարէ ըսելով.՝ «Կարծեմ թէ արգելք մը չոնիս եթէ պալատին վաճառման աքթը օրիորդին անունին գրելու ըլլաս, միշտ յիշելու համար Եգիպտոսի Խըտիւնը հայցումը անոր անմեղ ու չնորհալի երեւոյթին հանդէպ եւ միեւնոյն ժամանակ, չըսելու համար թէ իմ այցելութիւնս պատճառ եղաւ որ զրկուիս քու պալատէդ»։

Իսմայիլ երկրորդական նիւթերով աւելի կը զրադէր քան երկրին յառաջդիմութեան մասին խորհելէ։ Օսմանեան կայսրութիւնը կ'այլանէր զինքը, Փէրմանին գծած սահմաններէն դուրս աարքեր հարցերով զբաղելուն համար, ինչպէս զէնքերու զործարան բանալով, պատերազմական նաւեր շինել տալով, փոխառութիւններ առնելով եւ անտեղի կը գտնէր Եւրոպայի մէջ ներկայացուցիչ ունենալը (Նուպար), որ երկրէ երկիր յաճախ ճամրորդութեան մէջ էր, կարծէք անկախ պետութեան մը ներկայացուցիչը ըլլար։

Իսմայիլ կը ձգտէր ընդարձակուիլ գէպի Հիւսիս, Սուլիան գրաւելով, սակայն Նուպարի խորհուրդին վրայ, իր ուշադրութիւնը փոխեց գէպի Սուլաան։

Ան կ'երազէր հիմնել զօրաւոր Սուլթանութիւն մը, որ պիտի տարածուէր Միջներկրական ծովէն մինչեւ հասարակաց, Սուլտանը Եգիպտոսի միացնելով, երկաթուղային գիծով Սուլտանէն գէպի հարաւ։

Բայս պատմական տուեալներու, բանակին վերակազմութիւնը յանձննեց ամերիկացի սպաներու, Եւրոպական ազգերու միջեւ մրցակցութիւն չստեղծելու համար։

Եւ որպէսողի Նեղոսը ամբողջութեամբ Եգիպտոսի պատկանէր, Եգիպտական բանակը ուղղուեցաւ գէպի Եթովպիա, հասաւառուելու համար Մասսուա, Պարպարա, Հարար եւ միջոց մը արշաւանք-

Ներ կաղմակերպեց դէսի Եթովպիա, զսպելու համար Եթովպիական բանակին դիմադրութիւնը, ուրոնք երկու միլիոն ոսկի արժեցին պետական գանձին:

1869-ին, Եւրոպացիները սովորութիւն ըրածէին, գրեթէ ամէն օր, հաւաքուիլ Խոմայիլի պալատը, ուր հանդիպում կ'ունենային, Խըտիւի շրջանակին եւ պաշտօնատարներուն հետ, Խոչքանչիւրը տորիթ կը վճնառէր զործի վերաբերեալ կամ ապրանք հայթայթելու համար համաձայնութիւն կնքել, եւայլն:

Առաջին հերթին, Խոմայիլ գաղափարը կը յզահայ էզպէքիէի պարուէզը բաժնել ու վաճառել: Այսպէս խոչոր եւ ընալիր ծառերը որոնք Մոհամէտ Ալիի որերուն տնկուած էին, յօգուտ Գահիքէի ժողովուրդին, որ ամառուայ աաք օրերուն վայելէ անոնց շուրջը եւ բնութեան ծոցին մէջ, հաճելի ժամանակ մը անցնէ ուկնդրելով տասնեակ նուազախումբերու եղանակները, սկսան արմատախիլ ըլլալ:

Խոմայիլի երկրորդ ծրագիրն էր չողեկառքի զիծը երկարել դէպի Վերին Եղիպատոս: Նուպար այն զաղափարէն էր որ այս ծրագիրը, թէեւ օգտակար, սակայն եւ այնպէս այդքան առաջնահերթ չէր, ցորչափ աւելի կարեւոր ծրագիրներ կային զործացրելիք:

Ամէն ոք զիտէր եւ կը զդար որ անձնական հաշիւմը պահուցած ըլլալու էր Խոմայիլի այդ երկարթուղիի ծրագրին ետեւը, շատ հաւանաբար, իր անձնական հողերուն շահարկումին հետ կապ ունեցող հարց մը: Եւ այդպէս ուրեմն զործադրուեցաւ:

Նոյնպէս, Զակազիկ Պիլպէիս երկաթուղային դիծը որ իր հողերուն համար դիւրութիւն եւ օգտակարութիւն կրնար ունենալ, զործադրուեցաւ: Այս առթիւ, Խոմայիլ անվարան դիմեց Փրանսական

դրամասահն մը, 7 միլիոն ոսկի արժողութեամբ նոր փոխառութիւն մը ունենալու համար, տարեկան 500 հազար ոսկի տոկոսով, անոնց փոխարէն պատանդ դնելվ իր հողերը:

Սակայն ուրկէ՞ եւ ինչպէ՞ս այխոի վճարուէին այդ տոկոսները, արուած ըլլալով որ հողային ընդհանուր և կամուարը 200 հազար ոսկիի կը հասնէր: Ոչ ոք համոզուած էր Խոմայիլի այդ կարգադրութիւններուն:

Խըտիւ Խոմայիլ կը խորհէր աւելի եւս զեղեցկացնել Գահիքիէն, Աղեքսանդրիոյ եւ Սուէդի նաւահանգիստները կառուցանել, զործաւորական աւաններ շինել, եւայլն: Դրամը անհաշիւ կը ծախսուէր, կրծօններ եւ նուէքներ կը բաժնուէին էսթանայի մեծ պաշտօնատարներուն, իր ծրագիրներու զործադրութեան ի խոնդիր:

1865-ին Եղիպատոսի մէջ ծայր կուտայ քոլէրայի հիւանդութիւնը որ միջոց մը շարունակուելով, ամէն օր հազարաւոր հոգիներու կեանքը կը խլէր: Խոմայիլ այդ շրջանին արտասահման կը մեկնի: մինչ Նուպար երկաթուղային զիծի պաշտօնեաներուն եւ զործաւորներուն սոնունդի պակասին մօտէն հող տանելով, կը ջանայ զոհերուն թիւը նուազեցնել:

1866-ի սկիզբի օրերուն, Խոմայիլ Եղիպատոս վերադարձած ըլլալով, կը ձեռնարկէ նախարարաց խորհուրդի կազմին փոփոխութեան: Նուպարին կը վիճակուի Արտաքին Գործոց Նախարարի պաշտօնը, փոխանակ նախառէս իր վարած Համբային Գործոց նախարարի պաշտօնին:

Բարձր Դուռը, Սուէդի Զրանցքի ծրագրին գործադրութեան առիթով, ընկերութեան ընորդուած «մենաշնորհէ» պայմաններէն դժգուհ եւ Սնդիմու դրդումներուն վրայ, կարգ մը փոփոխութիւններ կը պահանջէ:

Այս կտակակցութեամբ, Նուպար Փարիզ կը մեկնի Օգոստոս 1862, բանակցելու համար Տը Լէսէրսի հետ որ Եղիպառի դէմ հակառակ հանրային կարծիք մը պարբառելու դործին կը լծուի, դատապարտելով Եղիպառական կառավարութիւնը, որ Փրանսական ազգային ծրագրի մը հանդէսի իր ստանձնած պարտառորութիւններին ձերբագատուիլ կը փորձէ եւ միեւնուն ժամանակ կոչ ուղղելով, որ բաժնեաւերելը ինքինքնին պաշտպանեն այսպիսի ոչօրինական յործակամի մը դէմ:

Տը Լէսէրս կը ձգտէր հանրային կարծիքի ճնշուածին առակ, կարեւոր հատուցում մը ձեռք ձգել, թե թեւցնելու համար ընկերութեան ստանձնած նիւթական պարտականութիւնները, կարենալ գլուխ հանելու համար ջրանցքին ծրագիրը:

Այսպէս ուրեմն, Խրաքանչիւր կողմ կը ջանար չուանը իր կողմ քաշել:

Եղիպառու կը պահանջէր.-

1.- Վերստանալ, Սայիտի իշխանութեան շրջանին, Սուէզի Զրանցքի ընկերութեան տրամադրուած հողերը, անտեղի գանձելով ջրանցքի եղերքին կատարուելիք պաշտպանութեան շինութիւնները:

2.- Զնշել դործաւոյ հայթայթելու պարտականութիւնը:

3.- Չընդունիլ որ դործաւորները օտար ընկերութեան իշխանութեան ենթարկուին:

4.- Հաշուակցում կատարել 88 Միլիոն ֆրանք արժէքով Սայիտի անունով դնուած բաժնեթուղթեռուն:

Այս կարգի կարեւոր խնդիրներու լուծման համար, Տը Լէսէրս իր շուրջ ունէր Ֆրանսայի օրէնսդէտաներու: Խումբ մը, որ չէր բաժներ անոր տեսաւ Լէտները, այն իմաստով թէ.-

1.- Եղիպառու իրաւունք չունէր իր հողերուն գերիշխանութիւնը ուրիշին փոխանցել, առանց վերին Դրան հաւանութեան:

2.- Յանցաւոր լիբնար նկատուիլ գործաւորներուն վճարումները դադրեցուցած ըլլալուն համար եւ իրաւունք կուտար Եղիպառու վերջ դնելու, պարտադիր աշխատանքի զրութեան որ կը գործադրուէր իր գործաւորներուն հանդէպ:

Նուպար այս առթիւ դիմել կուտայ թէ «Մենաշնորհը» ոչինչ կը յիշէ պարտադիր աշխատանքի մասին, այլ ընդհակառակը, ընկերութիւնը յանձն առած էր գործաւորներուն վարձքը վճարելու պարտականութիւնը:

Սայիտի օրեւուն, 20 հազարակտոն գործաւորներու խումբեր, հետիւոտն կը զրկուէին ջրանցքի շրջանը, հոն մէկ ամիս աշխատելու համար, ապա, կը վերադառնային ու իրենց տեղ ուրիշ խումբեր կը մեկնէին եւ այսպէս յաջորդաբար, առանց վճարումի, եւ առանց որ Վային փորձ մը կատարէր, օրապահիկ մը ապահովելու անոնց համար:

Այս էր խղճալի պատկերը Եղիպատացի բանուորներուն եւ այս էր ապօրինի գործելակերպը ընկերութեան:

Փարիզի մէջ, Նուպարի եւ Տը Լէսէրսի միջև տուր վիճաբանութիւն մը կը ստեղծուի, ըլլայ հանդիպումներու ընթացքին, քաղաքական գրանսակներէն ներս կամ մամուլի միջոցաւ, համայն աշխարհի ուշադրութիւնը գրաւելով:

Տեսակէտները կը բաժնուին, Նուպարին կողմը, ջրանցքին ծրագիրը քննադատելով եւ պարտադիր աշխատանքը մարդկային սկզբունքներուն եւ եւրոպական քաղաքակրթութեան անվայել գտնելով, իսկ Տը Լէսէրսին կողմը, ընկերութեան իրաւունք-

ները պաշտպանելու եւ պատիւը բարձր պահելու նպատակաւ:

Լարուածութիւնը այն աստիճան կը սաստկանայ որ Տը Աէսէս իր անձնական հանգամանքով, Նուզարը Սէնի պատժական դատարանին առջև կը չաշէ, զբարտութեան եւ կեղծ վաւերաթուղթեր հրապարակելու ամրասահնութեամբ, ինչպէս նաեւ ընկերութեան վարկն ու ծրագիրները կասկածի տակ դնելու մասդրութեամբ:

Ակնբախ էր նկատել թէ Տը Աէսէս այս կերպով կը ջանար այն ապաւորութիւնը ձգել, որ իր պատիւը եւ շահերը Փրանսային պատիւն ու շահերը կը ներկայացնէին:

Փրանսայի կայսրը կ'առաջարկէ անձամբ զբացիլ այդ դատին խնդրով, որմէ յետոյ վճիռ կ'արձակէ, զատապարտելով եղիպտական կառավարութիւնը որ 66 միլիոն ֆրանք հատուցում վճարէ ընկերութեան, եւ պարտադրելով այս վերջոյն, Եղիպտոսին յանձնել իր ստացած հողերը, իրեն պահել ջրանցքի երկու եղերքին ինկող հողաշերտերը, առանց իրաւոնք ունենալու գանոնք ձեռքէ հանելու:

Կարգ մը երկրորդական պատճառներու կողքին, Նուզար չափազանցեալ կը գտնէ վճարելի հասուցումին զումարը, նկատի առնելով որ ընկերութիւնը չէր վճարած գործաւորներուն միլիոններու հասնող որավարձքերը:

Սկիզբէն, Նուզար կողմնակեց էր որ հողերու այս կարեւոր հարցին կարգադրութեամբ կայսրը զբաղի, սակայն անակնկալի կուպայ երբ կ'իմնայ, թէ Իսմայիլ արդէն իր հաւանութիւնը յայտնած է կայսրին արձակած որոշումին մասին: Այնպէս կարելի է հետեւցնել որ Իսմայիլի հաւանութիւնը արդիւնք էր, Կայսրին կողմէ իրեն ուղղուած անձնական մէկ նամակին:

Վերջապէս կը հասնի ջրանցքին պաշտօնական բացման թուականը 17 նոյեմբեր 1869:

Իսմայիլ կը փափաքէր Եգիպտոսը իրը քաղաքակիրթ եւ Օւմանեան կայսրութենէն անկախ պետութիւն մը ներկայացնել յաջս օտար պետութիւններուն:

Շոայլօրէն Տախոսուող դումաքներուն հաշիւը չկար:

Պէտք է ըսել որ Իսմայիլ անձամբ զբաղած էր հիւրասիրութեան բոլոր մանրամասնութիւններով: Այսպէս, ականաւոր հիւրերու ժամանումէն առաջ, կառուցանել տուած էր արեւելեան ոճով չքեղ պալատ մը, յատկապէս փրանսայի խօժէնի Կայսրութիւնին այցելութեան միջոցին իրեն տրամադրուելու համար: Աղջկանց յատուկ տիպար վարժարան մը հիմնել տուած էր, Փրանսային եկած մանկավարժուսուցուհիներու հսկողութեան տարկ գործելու պայմանաւ, ուր պիտի այցելէր Փրանսայի Կայսրութիւն: Էղպէքիէի պարտէզին մէկ կողմը, վեց ամսուայ ընթացքին, հիանալի օբէրա մը շինել տուած էր, ճարտարապետական արդիական ոճով որ մինչեւ այդ օրերուն, եղակի էր իր տեսակին մէջ:

Բազմաթիւ թագաւորներ ու իշխաններ, իրենց հետեւորդներով պատրասիանած էին Իսմայիլի հրաւերին, ինչպէս՝

Փրանսայի Կայսրութիւն, Աւստրիոյ Կայսրը, Հիւսիսային Դաշնակցութիւն, Զոլանոտայի թագաւորին եղբայրը, Լիւքսէմպուրիլի դուքսը եւ ուրիշներ, որոնք բոլորն ալ հիւրասիրուեցան իրենց համար պատրաստուած պատշաճ պալատաներուն եւ հիւրանոցներուն մէջ:

Փրանսական խորհրդարանին դումարած մէկ նիստին, Կայսրը խօսք առնելով վեր կ'առնէ Սուէզի ջրանցքին հսկայ ծրագրին գործադրութեան համար, իր Պետութեան բերած կարեւոր մասնակցու-

թիւնը, առանց բառ մ'իսկ արտասանելու Եղիպատուին կատարած զոհողութիւններուն մասին:

Նուպար կը դրէ թէ իսմայիլի կազմակերպած խնձոյքներուն ետին թաքնուած կը մնային նիւթական յանձնառութիւնները, որոնք Սայիտի օրերէն սկսած էին ծնունդ առնել մինչև որ պետական սնոտուկը պարապ վիճակի մէջ յանձնեց այս աշխարհէն մեկնելէ առաջ, որմէ յետոյ, իսմայիլ սարիպուած եղաւ յահախ ներքին թէ արտաքին փոխառութիւնները, բարձր տոկոսներով եւ զօրաւոր երաշխառորական միջոցներով։

Զրանցքի բացման հանդիսութիւններուն ներկայ կ'ըլլայ նաեւ իսթանայի մէկ ներկայացուցիչը, որ նոր Փէրման մը կը յանձնէ իսմայիլին, որուն մէջ կ'արդիլուէր Վալիին նոր փոխառութեան համար պայմանաւորուիլ, առանց Սպոլթանին հաւանութեան։

Այս արգելքէն գուրս գալու համար, իսմայիլ նոր միջոցի կը դիմէ, այսինքն կարծ պայմանաժամով վճարելի փոխառութիւններ կ'առնէր. պետական դանձին վրայ փոխդիրեր ստորագրելով։ Վճարման թուականին, նախկինը կը վճարէր նոր փոխառութիւն մը առնելով եւ այսպէս յաջորդաբար, մինչեւ որ այս կարգի փոխառութիւններուն դումարը Յ միլիոն ռակի կը հասնի, առանց խորհելու վերջ տալ այս դրութեան որ դէպի անկում կ'առաջնորդէր երկիրը։

Նուպար, այս կործանաբար կացութեան առջեւ, հետեւեալը կ'ըսէ.՝ «Մոհամէտ Ս.լի իր հմտութեամբ եւ աշխատանքով վերականգնեց Եղիպատոսի տնտեսական վիճակը, Սայիտ դժուարութիւններու մատնեց դայն, իսկ իսմայիլ գլխիկոր կործանեց ամէն բնէ»։

Այս քանի մը տողերէն կը հասկցուի, թէ ինչո՞ւ նուպարին յուշերը ուշացան լոյս տեսնելէ, հակառակ որ անոնք 1894-էն ի վեր դրուած պատրաստէին, ի բաց առեալ իսմայիլի իշխանութեան պահնէն որը ամենաղթուար բաժինն էր համակարգումի կարօտող։

Ինչպէս յիշեցինք այս ամփոփումին սկիզբը, իսմայիլ հայրն էր Թուստ թագաւորին եւ մեծ հայրը Յարուգ թագաւորին։

Իսկ Մերիթ Պոթրոս Ղալի, Նուպարի հասցէին կ'արձանադրէ հետեւեալ տողերը.՝

«Նուպար պատասխանառու չի կրնար նկատուիլ այն բոլոր սխալներուն համար, որոնք Եղիպատոսը քաղաքական թէ տնտեսական տեսակէտով դէպի անկում առաջնորդեցին, ընդհակարակը, ան ջանաց սաեղծել մարդկային սկզբունքներու վրայ հիմնուած այնպիսի արդարութիւն մը, որ Եղիպատոս իր հազարամեայ գոյութեան ընթացքին չէր կարողացած ունենալ ու գործադրել։»

\*\*\*

Իսմայիլ իր խորթ եղբայրը եւ հօրեղբայրը Եղիպատոսի գահէն հեռու պահելու լիտաւորութեամբ, քովնախ միջոցներու կը դիմէ Սուլթանին մօտ, որ ի վերջոյ, 1866-ին նոր Փէրման մը հրատարակելով, Եղիպատոսի գահը ժառանգական կը նկատէ, որուն պիտի բարձրանար իսմայիլի ընտանիքին երիցագոյն արու որդին կամ յաջորդները։

Պատմաբաններ կ'ըսեն թէ իսմայիլ այս դործին կարգադրութեան համար երեք միլիոն ոսկի ծախսեց իսթանայի մէջ, մինչ Նուպար կը հաւաստիացնէ ըսելով, թէ Սուլթանը կ'ընդունի իսմայիլի առաջարկը, պայմանաւ որ Եղիպատոսի վճարելիք տարե-

կան հատուցումը բարձրանայ 80 հազար տոպրակէն 150 հազար տոպրակի. (այսինքն 400 հազար մէծիրտիյէ ոսկիիէն 750 հազարի, ինչ որ 50 հաշար ոսկիի յաւելում մը կ'ենթագրէ):

Այս նոր դրութեամբ, Եղիպտոսի յաջորդ գահաժառանգը պիտի ըլլար թէվֆիք (այն օրերուն հազիւ 14 տարեկան պատանի մը) որ յետազային, Օրապիի յեղափոխութեան ըրջանին, կոչ պիտի ուղղութէր Իրաւանական ուժերուն որ զբաւեն Եղիպտոսը:

Մաերմիկ խօսակցութեան մը ընթացքին, Խոմայիկ կասկածոտ եւ կէս խոճահար երեւոյթով կ'ըսէ Նուպարին. «Որքա՞ն ճիշտ պիտի ըլլար որ ես եւ ընտանիքս մենաշնորհի տիրանանք եւ Եղիպտոսը վճարէ անոր զինը: Կերպ մը չկա՞յ որ Եղիպտոս հասուցանուի, իր բերելիք զոհաբերութեան փոխարէն»:

Այս ուղղութեամբ, Խոմայիկ պաշտօն կը յանձնէ Նուպարին մեկնիկ Ֆրանսա, Համոզիկու. Համար որ խնդիր չի յարուցանէ Եղիպտոսի գահին ժառանգական դառնալուն մասին:

Նուպար կը նկատէ: Որ Ֆրանսա այս մասին առարկութիւն չունի, իսկ պատասխանատունիրը դիտել կուտան, թէ այլպիսի հարց մը իրենց չի վերաբերիր, այլ՝ Վալիին եւ Սուլթանին գիտնալիքն է:

Նուպարի մէկ հարցումին, թէ այս փոփոխութիւնը Եղիպտոսի ինպատ է՝ կամ ոչ: Այս, կը պատասխանէ պաշտօնաւարը, միայն թէ գահին խնամակալութեան որարագան պէտք է ծառուած ըլլայ, որպէսզի, անչափուհաս գահաժառանգի գոյութեան պարագային բարձր միջամտելով որեւէ խնամակալ չի նշանակէ, ինչ որ կրնայ Եղիպտոսի համար վտանգաւոր դառնալ:

Ֆրանսա իր օժանդակութիւնը կ'առաջարկէ, սրուն վրայ այս կէտը կը ներմուծուի մասնաւոր ֆէրմանով մը նախորդին մէջ, նախատեսելով ինամակալ մարմինի մը կաղմութիւնը, Ներքին Գործոց նախարարութեան նախազհութեամբ:

Նուպար իր առաքելութիւնը աւարտելէ յետու կը շարունակէ Ֆրանսա մնալ ինը ամիս շարունակ, որովհետեւ Խամայիկ զինքը ետ կանչելու հրաւէր չէր ուղղած, հաւանաբար, միջամուխ չըլլալու համար Վալիի նիւթական, հողային եւ այլ գործերուն մէջ:

Նուպար կ'ըսէ թէ Խամայիկի հետ իր գործակցած 15 տարիներուն 12-ը պաշտօնով, պարտապրիչ արձակուրդի, աքսորի եւ այլն երէրէն դուրս մնացած է, ամէն անզամ Եղիպտոսի կարօտը իր որտին մէջ պահելով:

1867 Յունուարի վերջերը, երբ Նուպար առական Փարիզ կը դոնուէր, հեռազիոն մը կը սուանայ որպէսդին չոգենաւը առնելով Գահիրէ վերադառնայ:

Վալիի քարտուղարը որ զինքը դիմաւորեւու եկած էր, իրեն միանալով կ'երթան պալատ, Խամայիկի հետ հանդիպում ունենալու համար: Վալիին կը տեղականայ որ կարգ մը պահանջներ սպարունակող նամակ մը զրկած է Սուլթանին եւ մերժողական պատասխան մը ստացած է որ կ'արգիլէ.

1.- Եղիպտական բանակին թիւը որոշելու իրաւունքը:

2.- Եղիպտոսին պատերազմական նաւատորմիդ ունենալու իրաւունքը:

3.- Ընդունելութիւններ սարքելու չքանչան եւ կրամ կոխելու իրաւունքները:

4.- Խոմայիկին «Տէր» մակդիրը կրելու իրաւունքը:

5.- Օրէնքներ հոչակելու իրաւունքը:  
6.- Օսար Եղիշերու մէջ նախարարներ իրքներկայացուցիչ կամ պատուիրակ նշանակելու իրաւունքը:

7.- Առեւտրական դաշինքներ կնքելու իրաւունքը:

8.- Եղիպատոսի լման վարչական իրաւունք ունենալը:

Նուպար կ'առարիէ ըսելով թէ այս կարգի պատշաճքներ սուրի ուժով ձեռք կը բերուին եւ ոչ թէ նամակով, որովհետեւ երկրին անկախութեան կը վերաբերին: Եթէ կը փափաքիս իսկապէս անկախ դառնալ, պէտք է որ նախ քու աէրդ դառնաս, մինչ զեռ քու կառավարութիւնդ կը բաղկանայ 17 հիւպատոսներէ, որովհետեւ երկրին մէջ 17 հիւպատոսարան գոյութիւն ունի, որոնցմէ իւրաքանչիւրը, բարոյական թէ նիւթական տեսակէտով, կը մերժէ ընդունիլ եղիպատոսի զեղակայութիւնը եւ շատ մը զործէր իր միջոցներով կը կարգադրէ:

Ինչ որ անհրաժեշտ է ներկայիս, այն է որ ձերբազատուինք այս կացութենէն եւ երկրին աէրը դառնանք: Եթէ յաջողինք զայս իրագործել, այն ժամանակ անկախ կը նկատուինք: Ինչ որ մեզի համար անհանդուրժելի է ներկայիս, հիւպատոսներու եւ Եւրոպական գաղութներու ներկայութիւնն է Եղիպատոսսի մէջ:

Կ'ուղե՞ս ինքզինքդ ազատել այս կացութենէն: Պէտք է որ Եղիպատոս ապրող 150 հազար Եւրոպացիները, որոնք Եւրոպա ապրող 300 միլիոն Եւրոպացի ժողովուրդները կը ներկայացնան, հնազանդեցնես երկրին օրէնքներուն, ինչ որ քու մեծ հայրդ եւս՝ Հկարողացաւ պարագրել:

Կապա, Նուպար կ'աւելցնէ:-

«Որպէսզի կարողանաւ զանոնք օրէնքի չրջադիմքն մէջ զսպել, նախ պէտք է որ դուն օրէնքին հնազանդիս:»

«Արլեօք ունի՞նք այն օրէնքը որուն մասին կը խօսինք եւ կամ մեր բոլորին վրայ կիրարկելի պիտի րլլայ. բնաւ երբեք, բացի քաղմաթիւ դատական իշխանութիւններէն, որոնք արդարութիւնը ի գործ կը դնեն երկրին մէջ ներկայիս:»

«Կրնա՞ս ըսել որ հմուտ եւ պատրաստուած անձեր ունիս դատաւորի պաշտօնը ստանձնելու համար. բնաւ երբեք:»

«Այս, մենք ունինք միայն պատուաւոր, աղնիւ զզացումներու տէր եւ ուղղամիտ անձեր, որոնք հարկ եղած հմտութիւնի եւ անկախութիւնը չունին, իսկական դատաւորներ ըլլալու համար:»

«Ուրեմն, այս պայմաններուն տակ, անհրաժեշտ է, Տէր իմ, Եւրոպայէն դատաւորներ հրաւիրել եւ պայմանագրուիլ իրենց հետ, որ մեր հիմնելիք դատարաններուն մէջ, մեր դատաւորներուն հետ կողք կողքի նստած երկրին արդարադատութեան գործերով զբաղին:»

«Եթէ այս բոլորը կատարուին, այն ժամանակ եւրոպացիները սահպուած պիտի ըլլան ընդունիլ մեր դատարաններուն ձեռնհատութիւնը, յետոյ դուն, Տէր իմ, պիտի կարենաս հեռու մնալ քու վրայ գործադրուող դիւանագիտական մնչումներէն, իսկ ժողովուրդը վիտի տգատի չահակործումէ:»

Նուպար իսմայիլի ուշադրութեան կը յտնանէ, թէ ինչպէս իր մեծ հայրը երկրին փոխանցման շրջանին, Եւրոպայէն հրաւիրած էր ճարտարապեար, բժիշկը և զինուրացանը, այնպէս ալ ներկայիս, արդարութիւնը ամէն կերպով գործադրելու համար, անհրաժեշտ է հրաւիրել դատաւորը, երկրին մէջ

իրաւունքի եւ արդարութեան հիմերը հաստատելու համար:

Այս կերպով, Եղիպատոս ներքին բարեկարգութեան մէջ հսկայ քայլ մը առած պիտի ըլլայ, առանց անտեսած ըլլալու ֆէրմանին տրամադրութիւնները:

Նուպար կը խորհէր, թէ Եղիպատոսի մէջ քիթին. ԴԱՏԱՄԱՆՆԵՐ»ու դրութիւնը երկիրը եւ ժողովուրդը պիտի պաշտպանէր օտար հիւղատոսարաններու դատաստանական, ինչպէս նաև Վալիին սահմարձակ քմահաճռյքն երուն դէմ, քանի որ այս վերջինը եւս օրէնքին ենթակայ պիտի ըլլար:

Իսկ ինչ կը վերաբերի Խոմայիլի կազմոծ «Ժողովներուն» որոնք քանի մը Հոգիներէ բաղկացած կ'ըլլային (նախարար, քարառողար, պալատական), ժողովուրդը զանոնք «Հին պիտոյից - խանութ» կը կոչէր:

Խոմայիլ - ըստ երեւոյթի համոզուած - պաշտօն կը յանձնէ Նուպարին իսթանա մեկնելու, հանդիպում ունենալու Փրանսայի, Անդլիոյ, Աւստրիոյ, Ռուսիոյ, Խոտալիոյ եւ Գերմանիոյ հիւղատոսներուն հետ, որոնք կրնային ազգեցութիւն ունենալ Բարձր Դրան առնելիք որոշումներուն վրայ:

Սուլթան չափազանց կը զայրանայ Խոմայիլի պահանջները իմանալով, իսկ Օսմանեան կասալարութեան պատասխանատուներէն ոմանք կ'ամրատանեն Ռուսիան, իսկ ուրիշներ ալ Փրանսան:

Նուպար զոհ կ'երթայ Խոմանայի աւաղանիին անվայել, վարկարեկիչ եւ անարդական յարձակումներուն, իբր հակադրեցութիւն ներքին բարեկարգութիւններու մասին ներկայացուցած պահանջազրին եւ ինքոյնքը անձնապէս քծնողի դիրքին մէջ դրած չըլլալու համար, կը պահանջէ վարշապետ Ալլի փաշային որ պատոէ Եղիպատոսի ներկայացուցած յուշագիրը եւ ոտքին տակ առնէ զայն:

Վարչապետը յորձակողականի անցնելով կը արէ, ըսելով. «Եղիպատոս սուրի ուժով դրաւուած երկիր մէն է որ մաս կը կազմէ կայսրութեան: Ես քեզ չեմ ընկունիր իբր պատուիրակ Վալիին կողմէ զրկուած, արուած ըլլալով որ ան այդպիսի իրաւունք մը չի վայելեր»:

«Դուք կ'ուզէք բաժնուիլ կայսրութենէն, կարձելով թէ այդ է անկախութեան միջոցը ձեզի համար: Ասկէ առաջ, Բարձր Դուռը պատասխանոծ էր իսմայիլի զրկած յուշագրին, զգուշացնելով որ ետ կենայ նման պահանջներ ներկայացնելէ, հակառակ պարագային, Էսթանան պիտի ստիպուի հարկ եղած միջոցները ձեռք առնելու»:

Նախարարական կազմէն Ֆոււատ Փաշա կ'առարկէ ըսելով. «Կրէաէ կզզիին յեղափոխութիւնը բաւարար է մեզ զբաղցնելու համար, ուրեմն ներկայիս առիթը չէ որ ուրիշ դժուարութիւններ եւս առնելուին, այնպիսի ժամանակ մը երբ իսլամութիւնը սպառնալիքի ենթարկուած է խաչակիրներուն որ արշաւանքով մը»:

Նուպար հակալարձելով Ֆոււատ Փաշայի առարկութեան, գիտել կուայ թէ. «Բարձր Թրան մէր ներկայացուցած պահանջը, Եղիպատոսի մէջ ապրով չինդ միլիոն իսլամ ժողովուրդը, հարիւր եւ յիսուն հազար օտարականներու. դէմ պաշտպանելու եւ շահագործումէ փրկելու մասին է, կրնաք վսաահ ըլլալ նաև որ ժողովուրդը իր բոլոր խաւերով թիկունք կը կանգնի Վալիին եւ բոլոր անոնց որոնք իրեն պէս կը խորհին այդ երկրին մէջ»:

Թէր ու դէմ երկար երկխօսութիւն մը կը սաեղծուի Ֆոււատի եւ Նուպարի միջնեւ, որուն ընթացքին երկու կողմերը կը ջանան զիրար համոզէլ զանազան ձեւերով: Ի վերջոյ, Էսթանա կ'ընդունի ո՞ո Եղիպ-

առու ինքնավար երկիր մը բլայ, իրաւունք ունենայ, ներքին բարեկարգութիւններ կատարելու եւ առեւտրական ու մաքսային համաձայնութիւններ կնքելու, առանց խթանայի հաւանութեան ենթարկուելու, պայմանաւ որ այդ մաքսային համաձայնութիւնները քաղաքական բնոյթ չունենան:

Եղիպատոսի արքային շնորհուելիք տիտղոսին մասին, կ'որոշուի «Խըսիւ» կոչել զինքը (Պարսկական Շահերուն օրինակին հետեւելով):

Նուպար, բւնակցութիւններուն առիթով 21 օր էսթանա անցնելէ յետո! կը պատրաստուի Եզիպաս վերադառնալ, երբ վերջին սրահուն, Վարչապետ Աալի Փաշա խորհուրդ կուտայ, նաևս քան այդ, բանակցութիւններուն արդիւնքը փոխանցել իսմայիլի-այս պատճառաւ կը սահմանի հինգ շաբաթով երկարածղել իր վերադարձը:

Այս միջոցին, երկուստեք նոր անհամաձայնութիւններ կը ծագին բանակցութիւններու արդիւնքին մասին եւ քիչ կը մնայ որ հանդիպումները խզուին ու վերջանան առանց որեւէ արդիւնքի...

Ի վերջոյ, իսմայիլ տեղի կուտայ եւ կը հազորդէ նուպարին որ իրեն յղէ նոր բարեփոխեալ Փէրմանը... եւ Փարիզ ուղղուի իրեն հետ հանդիպում ունենալու համար:

Իսմայիլ չողենաւեր կը զնէ Փրանսային... և ւելի եւս բազմապատկելով պետական ծախսերը:

Նուպար կը պատժէ: թէ ինչպէս Փարիզ դաւած միջոցին կ'ընկունուի Փրանսայի կայոր նախորդն Գ.ի կողմէ (Զուլցերիոյ իր նախկին դպրոցական ընկերը) եւ կը բացատրէ իր առաջարկած դատաստանական բարեկարգութեան անհրաժեշտութիւնը, ի առ անոր տուն տուղ դատաճառներուն:

Կայսրը կ'ըսէ նուպարին...

«Ուրեմն, դուն կը փափաքիս բարոյական յեղափոխութիւն մը կազմակերպել».

«Այս» կը պատասխանէ նուպար:

Եղիպատոսի մէջ, այս ծրագրին ոչ - համախոհ դատակարդը կը փորձէ համոզել իսմայիլը այն մասին, թէ Աղեքանդրիոյ մէջ եղիպատացիներէ եւ օտարներէ կազմուած թաղապետարան մը բաւարարէ «օրինազանց» եւրոպացիները զոպելու եւ կարգի բերելու համար:

Ոստիկանական կամ թաղապետական դրութիւն մը ստեղծելը ինքնախարէութիւն պիտի ըլլար ։ կ'ըսէ նուպար - քանի որ հիւպատոսարանները անոնց հակակշունի չպիտի ենթարկուէին: Եւ այդպէս ալ պատահեցաւ, հիւպատոսարանները սկսան բողոքել առարկելով, թէ իրենք դուրս կը մնան այդպիսի օրէնքի մը դորձալըրութենէն:

Նուպար այն գաղափարէն իր որ երկրին մէջ միայն մէկ օրէնք պէտք է ալիքէ, հաւասարապէս եւ առանց զատողութեան գործադրելի ամէնուն վրայ, օրէնք մը որ կառավարութենէն եւ հիւպատոսարաններէն աւելի գերիվեր դասուի:

Այս առթիւ, Հոկտեմբեր 1867-ին, Նուպար տեղեկագիր մը կը յղէ Եղիպատոսի կառավարիչին, բացատրելով այն բոլոր կարգադրութիւնները որոնք հարկ պիտի ըլլան եզիպատացիներուն եւ օտարներուն միջնեւ վոլոյարաբերութիւնները կանոնաւորելու համար, միեւնոյն ատեն, անկէ մէկական օրինակ ալ էսթանայի օտար զեսպաններուն կը զրկէ, նշելով թէ մենաշնորհներու պատճառաւ, եղիպատուկան կառավարութիւնը տկար եւ անզօր դարձած է, իսկ ժողովուրդը զրկուած իր ազատութիւնը վայելելէ եւ օտարներուն հետ օրինական եւ բնական յարաբերութիւն մշակելէ:

Նուպար կը խորհի, թէ մենաշնորհներու դժու-  
թիւնը նպաստաւոր է անոնց որոնք կը կողոպտեն  
եղիպտոսի բարիքները, ապօրինի միջոցներու դիմե-  
լով ու կ'աւելցնէ ըսելով.-

«Ներկայիս, Եգիպտոսի մէջ այնպիսի կացու-  
թիւն մը կը տիրէ որ ժողովուրդէն ոչ ոք ըլլայ բո-  
դոքարկու կամ բողոք-ընդդէմ չի կարող վայելել  
արդարութեան պառզը, այլ վրան ալ դրամ ալ կը  
ծախոսէ եւ անձնապէս ուրախ կը զզայ, եթէ սովոր-  
ած չըլլար իր սեփական տունը վրայ տալու կամ  
վարձակալին ձգելու»:

Եգիպտոսի կառավարութիւնը չորս սարուայ  
ընթացքին, 72 միլիոն դրուչ տուգանք եւ հատու-  
ցում վճարելու կ'ենթարկուի, հիւպատոսներուն բա-  
նկցոցած ճնշումներուն հետեւանքով: Եւրոպացին  
որ Եգիպտոսի մէջ կալուած զնելու իրաւունք կը  
վայելէ 40 տարիէ ի վեր, ինչո՞ւ չիմարէ կալուա-  
ծական տուրքը կամ Երկրագործական հողերուն  
նկատմամբ, ինչո՞ւ զերծ մնայ հողատուրքէ... ո-  
րովհետեւ հիւպատոսարանը կը միջամտէ...:

Իրը լուծում այս բոլոր անիրաւութիւններուն,  
Նուպար կը պնդէ դաստական մարմինները բաժնել  
պիտական վարչակազմէն, որպէսզի արդարութիւնը  
գործաքրուի եւ օրէնքը յարգուի ու իրեն արժանի  
տեղը գրաւէ այս երկրին մէջ:

Մենաշնորհներուն պատճառած պատահարնե-  
րուն մասին, Նուպարի յուշերուն մէջ կը հանդիպինք  
հետեւեալ դրուապին.-

1879-ին ինմայիլ կը սովիսուի արգիւել Գոհհիրէի  
մէջ լոյս տեսնող, Փրանսերէն լեզուով թերթ մը, ե-  
գիպտական կառավարութեան եւ Փրանսական հիւ-  
պատոսարանին հասցէին իր շղթայազերծած յար-  
ձակումին հետեւանքով:

Ֆրանսական հիւպատոսարանը չուզեր պատաս-  
խանել Եգիպտոսի կառավարիչին առաջարկին եւ  
ասպարէզը բաց կը թողու անոր որ այդ միջոցաւ  
զբարտչական քարոզութիւն ընել կը փորձէ:

Նուպար Փրանսական հիւպատոսին բռնած ըն-  
թացքէն դժգոհ, Հրաման կ'արձակէ խոկոյն առգիւել  
թերթին հրատարակութիւնը. թերթին արտօնատէ-  
րը կը մերժէ սոյն Հրամանին հնագանդիլ եւ կը շա-  
րունակէ Հրատարակել ու ցրուել թերթը, ըստ ա-  
ռաջնոյն:

Այս անգամ Շատիկանութեան հրահանգ կը տր-  
ւի կասեցնել տալ թերթին վաճառումը,  
ինչ որ կը գործադրուի. սակայն թերթին ցրուիչը  
օդնութեան կը կանչէ հայրենակիցը որ կը յաջողի  
ոստիկանին սուրը մէջքէն քաշել եւ կը սպառնայ ա-  
նոր որ պիտի համարձակիր թերթնը գրաւել:

Ռստիկանը իր գործակիցներուն օդնութեամբ կը  
ձերբակալէ ցրուիչը եւ Փրանսացի բարեկամը ու  
հիւպատոսարան կ'առաջնորդէ. զիրենք, ուր հիւ-  
պատոսը փոխանակ հանդիմանելու, հատուցում կը  
պահանջէ ոստիկանին, Փրանսական պատակ ցրուիչին  
թերթերը գրաւած ըլլալու յանցանքո՞վ:

Խնդիրը աւելի կը բարդանայ երբ Նուպար կը  
պահանջէ ցրուիչը պատժել ոստիկանութեան հրա-  
հանգին կարեւորութիւն տուած չըլլալուն համար,  
ինչպէս հաեւ պատժել իր բարեկամը, ոստիկանին  
ոսւրը միջքէն քաշելով ոստիկանը զարնելու փորձ  
կատարած ըլլալուն համար:

Նուպարի այս պահանջներուն փոխարէն, հիւ-  
պատոսարանը յայտարարութիւն մը կը զետեղէ,  
հրաւիրելով բոլոր Փրանսացիները զէնք վերցնել եւ

դիմագրել եգիպտական ոստիկանութեան:

Նուպար ժողովի կը հրաւիրէ օտար հիւպատոս-

ները, դատելու համար Փրանսական հիւպատոսարանին ունեցած անվայել վարմունքը որ կերպով մը ըմբռասութեան կը մղէ իր հպատակները:

Յետ վիճաբանութեան, հիւպատոսական ժողովը յանցապարտ կը գանէ Փրանսական հիւպատոսին արարքը:

Այս անգամ, Փրանսական կառավարութիւնը կը դիմէ իսթանային որ երեք երկիրներու հիւպատոսներու մասնակցութեամբ, վերատեսութեան ենթարկէ Նուպարին հահանգով, թերթին հրատարակութիւնը եւ ցրուումը արգիլելու կատարուած փորձը:

Ժողովը միաձայնութեամբ համաձայն կը գըտնուի Նուպարի միջոցառումներուն:

Ֆրանսացի յայտնի գրագէտներէն Տը Ֆիւժիէ, Նուպարին արդարակորով գործելակերպին մասին դրած է. «Հին եգիպտացիք Բուրզերը կանգն են, իսկ Նուպար արդարութիւնը հաստատեց»:

Եռլկոսլաւիոյ Հերձէք եւ Պոխնա նահանգներուն մէջ ըմբռասութիւն կը ծագի, միասնաբար անկախ հանրապետութիւն մը հիմնելու նախատակաւ, որուն առթած վատանդը կ'ազդէ Պուլկարիոյ վրայ, մտահոգելով Ռուսիան եւ դրացի միւս երկիրները:

Իսթանայի մէջը եւրոպական համագումար ժողով տեղի կ'ունենայ, Սուլթանին եւ Ռուսիոյ ունեցած իրաւունքները ճշգելու մասին: Բարձր Դուռը մտադիր չէր հրաժարիլ իր իրաւունքներէն, այլ կը միտէր բարեփոխութիւններ մտցնել Օսմաննեան Կայսրութեան մաս կազմող քրիստոնեայ նահանգներէն ներս, որպէսզի Ռուսիան առիթ չունենայ միջամտելու, եւ այլն:

Հոս է որ Նուպարը Պուլկարիոյ ընդհանուր կառավարիչ նշանակելու մասին առաջարկ կը բերուի,

որուն շնորհիւ, ան համայն Եւրոպայի ուշադրութիւնը գրաւելով միջազգային անձնաւորութիւն մը կը դառնայ:

Ֆրանսացի, Անգլիոյ, Գերմանիոյ եւ Ռուսիոյ ներկայացուցիչները բոլորն ալ կը գնահատեն: Նուպարին կարողութիւնները եւ գրեթէ համաձայն կը գտնուին իր թեկնածութեան մասին, սակայն, վերջին պահուն, երբ լուրը իսթանա կը հասնի, այս վերջինը անմիջապէս Ռուսիան կը դրդէ որ առաջարկին հակառակ գտնուած, առանց սպասելու միւս պետութիւններուն որոշումին ու այսպէսով, խնդիրը կը մարի:

Նուպար, իր յուշերուն մէջ, այս ծրագրին ձախորդ ճակատագիրը 1877-ի պատերազմին կը վերպրէ:

1871-ին, «Պիտութեան Յաւելեալ Մուտքեր Առահովիլու» օրէնքը անուանափոխուելով «Մուտքերու Փոխարինման Օրէնք» յորջորջումը կը ստանայ, ըստ որուն, կառավարութիւնը յանձն կ'առնէր հողային տուրքը մնայուն կերպով 50% համեմատութեամբ զեղչելու եւ սեփականատիրութեան իրաւունքը ճանչնալու անոնց որոնք վեց տարուայ հոգատուրքը միանուագ եւ կանխիկ վճարելու պայմանը պիտի ընդունէին:

Նուպար կը խորհի, թէ սոյն բարեփոխեալ օրէնքին շնորհիւ (որ կը ջնջուի Խմայիլի գահընկէցութեան վաղորդային) կարելի պիտի ըլլար երկրին անտեսական վիճակը բարելաւման ճամբռուն մէջ դնել, եթէ գանձուելիք տուրքերը փոխառութիւնները շիզեցնելու ծառայէին եւ աւելորդ ծախսերը սեղմումի ենթարկուէին, ինչ որ չպատահեցաւ, այլ ընդհակառակը, Խմայիլ շարունակեց յում պէտութեալ ծախսեր ստեղծել, օրինակի համար, վերջորդ ծախսեր ստեղծել,

նելով Աղեքսանդրիոյ Բամբէի արուարձանին՝ մէջ դտէռող պալատը (1 միլիոն ռուկի), նոր պալոտ մը կառուցանել տալով Կէղերէի արուարձանին մէջ (3 միլիոն ռուկի), առանց տարբերութիւն զնելու անհական կամ պետական ելեւմուտքին միջեւ եւ ասոնցմէ դուրս, աւելի յաճախակի դարձնելով ընդունելութիւնները, խրախճանքները եւայլն:

Օր մը, Խտիւ կը գանգատի Ամերիկայի հիւպատոսին, ըսելով թէ նիւթական եւ քաղաքական դժւարութիւններու հետեւանքով, վեց ամիսէ ի վեր ոտք չէր կոխած պալատին կանանց բաժինը... (ի՞նչ ողբերգութիւն):

\*\*\*

1868-ին, Խտիւ ելեւմտական նախարար կը նշանակէ Խամայիլ Սամերը որ ծանօթ էր Քննիչ Խամայիլ անունով, որովհետեւ, միջոց մը վերին Եղիպատոսի մէջ ստանձնած էր Խտիւին կալուածական քննիչի պաշտօնը եւ ապար, պետութեան գործերով զբաղած:

Քննիչ Խամայիլ անմարդկային միջոցներու կը դիմէր (մտրակ, ֆալախա) հետապնդելու. համար տուրքերուն դանձումը. նոր տուրքեր ալ հաստատած են իր օրով: Տուրքերուն գանձումը կը կատարէէր (մտրակ, ֆալախա) հետապնդելու. համար տուրքերուն դանձումը. նոր տուրքեր ալ հաստատած:

Հակառակ այս բոլոր հետապնդումներուն եւ ձնշումներուն, օտարները կը մերժէին որեւէ տուրք վճարել, մէջը ըլլալով կալուածական տուրքը. իւրենց գրադումին մաս կը կազմէր նաև մաքսանենդութիւնը:

1871-ին հաստատուած «Տուրքերու վոխարինման օրէնքին» համաձայն, միեսութիւնը չորս ամսւայ ընթացքին 5 միլիոն անգլիական ռուկի գոյացու-

յած էր եւ որուն դիմաց, ելեւմտական նախարարը ինը ամսուայ ընթացքին տասնեւերկու միլիոն անգլիական ռուկի վոխառութիւն կատարած ...

Աւելն մը յետոյ, Քննիչ Խամայիլը ձանցողները սկսան զինք կոչէլ Փոքրիկ Խըտիւ, այնքան որ դրսպանները լցուած էին ֆէլլահներուն քրախնքով շահուած դրամով, կրծօններով եւ այլն: Ազօրինի միջոցներով հսկայ հարասութիւն դիզած էր եւ որեւէ նախարարէ աւելի հարստա եղած: Անհաշիւ կը ծախսէր: Գործած օրինազանցութիւնները չափ ու սահման ունէին:

Ոնդամ մը, մասնաւոր ժողով կը գումարէ նախարարութեան հետ եւ տեղեկազիր կը ներկայացնէ Խըտիւն, ըսելով թէ ժողովուրդէն շատեր հսկայ գումարներ հաւաքած են եւ չեն գիտեր ինչպէս շահարկել: Կ'առաջարկէ պետական պարտաթուղթեր հրատարակել հինոր միլիոն անգլիական ռուկի արժէքով 9% տոկոսարեր, ժողովուրդը կը սկսի բաժանագրուիլ, սակայն շատ ժամանակ չանցած կը նկատէ որ պետական դանձին մէջ շատ քիչ դրամ մնացած է:

Քննիչ Խամայիլ ճերմակ թուղթի վրայ վոխառութիւններ ալ կը կատարէր 20% եւ 30% անհաւատակի տոկոսի վոխարէն:

Ըստ երեւոյթի, կ'ըսէ Նուպար, Քննիչ Խամայիլ եղիպտական կառավարութեան հրարխային վոսը կը փորէր:

Եղիպտոսի մէջ, ամէն տնօրէն իր պաշտօնը գրամով կը զնէր, Քննիչ Խամայիլի միջոցաւ որ իր կարգին, Խըտիւն կը փոխանցէր գանձած գումարը: Շատեր որոնք ոչինչ ունիին, քանի մը տարիէն արդէն հողերու եւ աղարակներու տէր դարձած կ'ըլլային:

Խըտիւ հարստութեան ետեւէն վազողներէն էր և կը ջանար զանազան քովլընտի միջոցներով, ուրիշներուն հողերը դրաւել, այնչափ որ, 1878-ին կատարուած վիճակագրութեան մը համաձայն, ի յայտ կուգար, թէ երկրին ընդհանուր մշակելի հողերուն տարածութեան մէկ քառորդը իր բնաանդքին անդամներուն կը պատկանէր (1.200,000 ֆէտաան):

Ասկէ զատ, մշակելի հողերուն միւս քառորդն ալ ֆէլլահները կեղեքերով իրենցմէ առնուած էր, որպէսզի սովորուին երթալ աշխատելու Խըտիւին արտերուն մէջ, առանց օրավարձքի:

Կացութիւնը օրէ օր աւելի վատթարանալով, Եգիպտոս սովիպուած կ'ըլլայ Օբընհայմ եւ Ընկ.

Հրէական դրամատնային հաստատութենէն 32 միլիոն անգլիական ռուկիի փոխառութիւնն կատարել, տարեկան 7% տոկոսով, իրք պատանդ տալով Եգիպտոսի ընդհանուր հասոյթները, այսինքն՝ Վարին Եգիպտոսի երկաթուղային գիծերուն հասոյթը (750 հազար ռուկի), զանձելի անձնական շահատութքերը, աղին վրայ զանձուող տուրքը (200 հազար ռուկի): Տուրքերու փոխարինման օրէնքէն գոյանալիք (1 միլիոն ռուկի), նախապէս առնուած փոխառութիւններուն դիմաց պատանդ դրուած հասոյթները. մէկ խօսքով, պետական բոլոր հասոյթի աղբիւրները:

1875-ին, կառավարութիւնը այլեւս ի վիճակի չէր նախորդ փոխառութիւններուն վրայ մասնավճարներ կատարելու, ամէն հասոյթի աղբիւրները պատանդի տակ դրուած ըլլալով: Կը մնար պետութեան պատկանող Սուէզի Զրանցքի Ընկ.եան 177 հազար պարտաթուղթերը (3.5 միլիոն ռուկի արժողութեամբ), զոր Փրանսական ընկերութիւն մը գնելու առաջարկ ներկայացուցած էր, սակայն անգլիական կառավարութեան կ'որոշուի վաճառել, փոխան 4 միլիոն ռուկիի:

Այս կարգադրութիւնը առժամաբար կը փրկէր իսմայիլը, որովհետեւ այս կերպով կը կարողանար պայմանաժամը հասած փոխառութիւնները վճարել, սակայն, իրականութեան մէջ Եգիպտոս էր վնասողը, որովհետեւ Սուէզի Զրանցքի Ընկ.եան մէջ ոչ մէկ բաժին չունէր այնուհետեւ: Այս լուրը տարածուելով, ծանր աղդեցութիւն դործեց համայն աշխարհի վրայ ընդհանրապէս, սննդեսական եւ քաղաքական շրջանակներու վրայ մասնաւորապէս:

Կարճ ժամանակ յետոյ յայտնի կ'ըլլար թէ իսմայիլին գոյացուցած 4 միլիոն ռուկի գումարը, հազիւ բաւած է մի քանի փոխառութիւններ վճարելու:

Մնգլիացի հաշուեքննիչ Սթիֆըն Քիւի տեղեկագրին եւ Եգիպտոսի եւեւմատական նախարար Քննիչ իսմայիլի առաջարկին անսալով, Խըտիւը կ'որչէ կասեցնել պարագթուղթերու տոկոսներուն վճարումը (8-4-1886), բոոլը փոխառութիւնները (400 միլիոն ռուկի) մէկ փոխառութեան վերածել, 65 տորիէն վճարելի, 7% տոկոսով:

Նուպար իմանալով տոկոսները չի վճարելու որոշումը, Խըտիւին պալատը կ'երթայ եւ իրեն հետ կը վիճարանի այս նիւթին չուրջ, առաւօտէն մինչեւ ուշ դիշեր եւ երկու օր յաջորդաբար, որպէսզի համոզէ չվաճառելու դաղափարէն ետ կենալ:

Նուպարին անսակէտը այն էր, թէ Խըտիւը պէտք էր նախ ուղղակի համաձայնէր արտասահմանի գրամաատէրերուն հետ, որովհետեւ վճարումները անսակնկալօրէն կասեցնելը ոչ միայն Խըտիւին վարկին դէմ էր... այլ աւելին, երկրին ելեւստական կացութիւնը Եւրոպական հակակլիուին տակ դնելու ձամբուն վրայ նախաքայլ մը կը նշանակէր. սակայն, Խըտիւը իր գիտածէն չէր չեղեր:

Դէպէքերը ցոյց տուին որ նուպար սխալած չէր իր այս նախատեսութեան մէջ:

Այսպէս, Սուէզի Զրանցքի Ընկեան բաժնեթուղթերը զնելէ քանի մը ամիս առաջ (1875), Անգլիոյ Ռէյլզի հշանը գէպի Հնդկաստան իր ուղեւորութեան ճամբուն վրայ կ'անցնի Եղիստոսէն, ուր Խրտիւ Խսմայիլի հետ տեսակցութեան մը ընթացքին, այս վերջինը կը յայտնէ թէ պէտք ունի տնդիացի խորհրդատուի մը, Եգիպտոսի Գանձային գործերով զարկելու համար:

Այս ուղղութեամբ, Դեկտեմբեր 1875-ին Խըտիւ Նուպարին պաշտօն կը յանձնէ պաշտօնական նամակ մը խմբագրել Անգլիոյ կառավարութեան, Եգիպտոս ուղարկելու փորձառու Ելեմտագէտ մը, որուն պաշտօնը պիտի ըլլար կանոնաւորել Երկրին հեւմտական գործերը: Այս առաջարկին ետեւ, Խսմայիլ տարբեր նպատակ կը հետապնդէր, այն է, որ այդ միջոցաւ, թերեւս կարենար նորանոր փոխառութիւններ ձեռք ձգելու»:

Անդլիսկան կառավարութիւնը, իր կողմէ առեթը պատեհ նկատեց Եգիպտոս ուղարկելով ներկայացուցիչ մը, որուն պաշտօնը պիտի ըլլար ուսումնասիրել Եգիպտոսինդհանուր Ելեմտական կացութիւնը:

Դեկտեմբեր 1875-ին Եգիպտոս կը համնի Պր. Սթիֆըն Քիւ, Ելեմտական խորհրդատուի պաշտօնով, սակայն հետզհետէ ի յայտ եկաւ, թէ ան ոչ միայն պետութեան Ելեմտական գործերով դրազելու եկած էր, այլ քաղաքական առաքելութիւն աւ ունէր հետապնդելիք անոր կողքին:

Խսմայիլ կը նկատէ որ Քիւ պաշտօն ունէր ուղղակիօրէն միջամուխ ըլլալու Ելեմտական գործերուն: Քիւ կը պահանջէ տեսնել ու քննել նախարարութեան տոմարները, որուն համար, Խրտիւ Խսմայիլ կը հրահանգէ պաշտօնէութեան, որ հետեւի

Քիւի ցուցմունքներուն եւ արձանագրէ ինչ սբրադրութիւն որ հարկ տեսնէ:

Այդ միջոցին, Նուպար Արտաքին Գործոց և Առեւտրական նախարարի զոյդ պաշտօնները կը վարէր:

Խըտիւ Նուպարին կ'ամբասանէ որ դեր ունեցած է Քիւի առաքելութեան մէջ, որուն, այս վերջինը, հետեւեալ պատասխանը կուտայ, ըսելով:-

«Ես միակն էի որ շարունակ կը ջանայի հեռումնալ ամէն կարգադրութենէ, որ դէպի օտար միջամտութեան պիտի առաջնորդէր Երկիրը եւ այժմ կը տեսնեմ ահաւասիկ, այդ յանցանքով դատապարտուած եմ: Ո՞վ է զիս ամբաստանողը եթէ ոչ ան, որ ամէն կարգադրութիւն ըրաւ եւ հրաւէր կարուց օտար միջամտութեան, լայն բանալով Եգիպտոսի գոները անոր առջեւ»:

Նուպար կը ներկայացնէ իր հրաժարականը:

Խըախ հրաման կ'արձակէ աքսորել Նուպարը Եգիպտոսէն, որմէ հրաժեշտ կ'առնէ ան Մարտ 1876-ին Եւերկու տարի Երկրէն դուրս կը մնայ, որուն ընթացքին Եգիպտոսի տագնապը գագաթնակէտին կը հասնի:

Նուպար կը փափաքէր որ, Եգիպտոս մինչ այդ կարենար ինքզինք հաւաքել, որովհետեւ, կը գուշակէր Երկրին անկախութեան սպառնացող օտար միջամտութեան վտանգը:

Այս առթիւ, օր մը երբ Քիւին կը հանդիսափէ, որուն առաքելութիւնը այլեւս ծանօթ էր, կ'ըսէ անոր ամենայն յանդզնութեամբ.-

«Նախընտրելի էր որ ժամանած ըլլայիք նման պարագաներու տակ»:

Ֆրանսա կը պահանջէ որ իր կառավարութիւնն ալ բաժին ունենայ ու մասնակցի Քիւի առաքելու-

թեան, ինչ կը վերաբերի Եղիսպոսի ելեւմտական դործերուն հայուեքննութեան:

Նոյնպէս, Իտալիոյ եւ այլ երկիրներու հիւպատոսնիրը «պաշտօնական» հանդամանքով, մասնակցելու իրաւունք կը պահանջեն, նկատի առնելով որ խողիրը պարզ պարտատիրի եւ պահանջատիրի ծիրէն դուրս ելած ու ընդարձակուած էր, միւս կառավարութիւններուն մասնակցութիւնը եւս անհրաժեշտ կը դառնար, պարտաթուղթ ունեցող իրենց հապտակներուն իրաւունքները պաշտպանելու տեսակէտէն:

Իսմայիլ կը փորձէ շահագործել Անգլիոյ եւ Ֆրանսայի միջեւ ծայր տուած ատարակարծութիւնը եւ առ այդ, զաղտնօրէն կը բանակցի Ֆրանսացի ներ կայացուցիչներուն հետ, համաձայնելու համար ծրագրի մը մասին, որուն կապակցութեամբ, 1876 Մայիսին հրովարտակ մը ստորագրելով «Հանրային Պարտքերու Սնտուկ»ին կազմութիւնը կը հոչակէ:

Սկզբը, Անդլիա կը մերժէ ճանչնալ զայն. Եղիսպտոսի Խառն Դատարանները եւս (որոնք սկսած էին գործել այդ տարիներուն) կը հաստատին Անգլիոյ բոնած դիրքը ու վճիռներ կ'արձակեն Խըսիք դէմ, փոխառութիւնները վճարելու ժամկէտը հասած ըլլալով:

Ֆրանսական եւ Անգլիական կառավարութիւնները յանկարծ կը համաձայնին, միացեալ յանձնախումբով մը ներկայանալ, ներկայացնելու համար իրենց նպատակները (Նոյեմբեր 1876): Այս առթիւ կը բերեն նոր ծրագիր մը, որ Խըսիւի հաւանութեան կ'արժանանայ, ըստ որուն, փոխառութիւնները Մէկ-ի պիտի վերածուէին, նոր պարտաթուղթեր պիտի հրատարակուէին եւ Պարտքերու Սնտուկ մը պիտի հաստատուէր, որուն ծախսերը պիտի հոգացուէին այդ առթիւ որոշուելիք եկամուտի աղբիւրէ

մը եւ երկու քննիչներ պիտի նշանակուէին Եղիսպտական կառավարութեան վրայ, մին՝ Անգլիացի, իսկ միւսը, ֆրանսացի:

Սոյն յանձնախումբը կը մերժէր գործակցիլ ելեւմտական նախարար Խամայիլի հետ, երբ երեւան եկան իր գործած հաջուակալական գեղծարարութիւնները: Խըսիւ Խամայիլ, յաճս օապր պիտութիւններու, պատասխանառու կը հոչակէ, Եղիսպտոսի մէջ տիրող կացութեան համար եւ անհաւատարմութեան յանցանքով զայն ձերբակալել կուրայ:

Զեւականօրէն, Պր. Քիւ Եղիսպտոս Ժամանած էր հայուեքննութեան նպատակաւ, սակայն խորքին մէջ, կը ձգտէր Եղիսպտոսը Անգլիական գերիշխանութեան տակ առնել, փոխան Խըսիւին արուելիք նիւթական երաշխաւորութեան, իր պարտքերը կարենալ վճարելու համար:

Քիւ չափաղանց խորամանկ էր, սակայն, արտաքնապէս չհակնալ կը ձեւացնէր ելեւմտական հաշիւնները եւ շատ անդամ կը խնդրէր նախարարէն որ իրեն բացատրէ եւ ցոյց տայ ինչ որ հայուեքննութեան համար անհասկնալի կը թուէր:

Շատ քիւեր, տեղեակ էին Քիւի առաքելութեան ժամին: Քանի մը չաբաթ յետոյ, Քիւ կը ներկայացնէ իր տեղեկագիրը, պատրաստուած նախարարութեան ու անոր անձնակազմին կողմէ հայթայթուած տուեայներուն վրայ:

Օտար ներկայացուցիչներու մանրակրկիտ քննութիւնէն ի յայտ եկած էր, թէ նախարարը դիսումնաւ: որ կերպով գեղծարարութիւններ գործած էր (Հինգ միլիոն ոսկի տարողութեամբ) եւ ոնսուկը հնչուն դրամի բաց մը ցոյց կուտար (քառասուն միլիոն Փրանք արժողութեամբ):

Ինքնապաշտպանութեան փորձ մը կատարելով, նախարարը սուտ զբարտութիւններու շարք

մը կը սկսի շղթայաղերծել հանրային կարծիքը փոխելու նպատակաւ, իսլամ՝ կրօնականները, կրօնապետները եւ դաստաւրները օտարներուն դէմ հանելու նպատակաւ եւ կը ձախովի, որովհետեւ գահաժառանդ թէվֆիք անաեղեակ նախարարին եւ իր հօր համաձայնութենէն այսպիսի զաւեշտ մը խաղալու մասին, կը հրաւիրէ կրօնապետները եւ այդ շրջանակի պատկանողները հաւատք ընծայել զրպարութիւններուն, սակայն իրականութիւնը եկաւ պարզելու ինչ որ պահուած էր անոր ետեւը:

Խոմայիլ իր որդին Հիւսէյնը ելեւմտական նախարար, իսկ Հասանը պատերազմական նախարար կը նշանակէ եւ յս վերջոյն միջոցաւ, Քննիչ խամայիլը Եգիպտառոսէն կը հեռացուի, Նեղոսի ճամբով:

Էստ անդլիացի պատմարան Մաք Քոնի, Խոմայիլ իրեն յայտնած կ'ըլլայ, թէ մեկնելէն մէկ օր առաջ, նախարարը դրաւոր հրաժարական ներկայացուցած է, զինով մարդու ոճով զրուած, ինչ որ զարմանք պատճառած է իրեն:

Մաք Քոն կ'ըսէ Խոմայիլի.-

«Ինչ որ կը փափաքիմ այն է, թէ այսպիսի փառիութեան մը առջեւ, այս բոլորը պատճառ չըլլան Քննիչ նախարարին մահուան որ քեզի կընայ վերագրուիլ»:

Խոմայիլ կը պատասխանէ.-

«Ի՞նչ կարեւորութիւն ունի, եթէ ողջ է կամ մեռած»:

Պատմաբանը կը հետեւցնէ որ այս վերջին վարկածը կընայ շիստակ ըլլալ:

Պատմութեան համար հետք մը ձղելու նպատակաւ, Աըտիւ մասնաւոր ժողով մը կը դումարէ եւ հրաման կ'արձակէ Սուտան աքսորել ելեւմտական նախարարը: Իրականութիւնը յայտնի ըլլար եւ շատ մը զրոյցներ կը սկսին շրջել այդ մասին:

Մարտ 1878-ին, կ'որոշուի կրկին վիճակագրութիւն մը պատրաստել Եղիպատոսի անաեսական եւ վարչական դործերուն վերաբերեալ, տրուած ըլլարով որ նախկին վիճակաղբութեան մէջ եկամուտներուն դնահատումները իրենց իրական արժէքէն բարձր եղած էին:

Յանձնախումբը իր տեղեկագիրը կը ներկայացնէ Խըտիւնն, պահանջելով որ իր սեփականութիւնը կազմող հողամասերը կառավարութեան փոխանցէ ու նաեւ գաղրի նախարարութեան դործերուն վրայ բացառիկ իշխանութիւն ունենալէ, որ կազմուած պիտի ըլլար մէկ անդլիացի եւ մէկ Փրանսացի քննիչ ներէ Եւրոպացի պահանջատէրերուն փափաքին համաձայն:

Խոմայիլ լուր կը դրէի Նուպարին որ Եղիպտոս վերադառնայ, իրեն հետ միասնաբար դիմագրելու ստեղծուած դժուարութիւններուն:

Վերադառնալէ առաջ, Նուպար Լոնտոնի մէջ հանդիպում կ'ունենայ Սնովիոյ Արտաքին Դործոց նախարարին հետ, որ կը պնդէ Եգիպտառոսի նախարար խորհուրդին մէջ Սնովիացի (Ելեւմտական) նախարար, ու նաեւ Փրանսացի (Զանրային Գործոց) նախարար ունենալու մասին:

Նուպար կը կազմէ Եղիպտառոսի առաջին նախարար խորհուրդը 28-8-1878-ին (Սնովիական զրաւումէն չորս տարի առաջ), առանց Խըտիւի վարչապետութեան, մէջը ունենալով երկու օտարազդի նախարարներ:

Նուպար խօսքը Խոմայիլի ուղղելով կ'ըսէ.-

«Այժմ, Ձեր Վեհափառութեան կը մնայ շիջիլ ձեզի պատկանող կալուածներէն, եթէ համաձայն ըլլար, ուրեմն պիտի կը ունինէ Եգիպտառը»:

Խըտիւ կը մերժէ:

Նուպար կ'աւելցնէ բոելով.-

«Զերդ վաեմութիւնը տղաւո է իր ուզածը ընտրելու... կալուածական շիջումները բաւարար չեն, պէտք է երաշխաւորութիւն տայ նաեւ Երոպայի, Նոգիաւոսի վարչական բարելաւմտն մասին»:

Ի վերջոյ, Խըտիւ կ'ընդունի շիճիլ իր հողային կալուածներէն, պայմանաւո որ կառավարութիւնը յանձն առնէ իրեն եւ իր ընտանիքի անդամներուն կէս միլիոն ոսկիի յատկացում կատարելու:

Այս բոլոր կարգադրութիւններէն չետոյ, Եղիպատոսի ելիւմտական նախարարը Երոպա կը մեկնի նոր փոխառութիւն մը կատարելու համար, փոխան Խըտիւնը շիջած Քողերուն երաշխաւորութեան, որոնք 425 հազար ոսկի հասոյթ կը բերէին տարեկան:

Սակայն ինչ փոյժ, Պետական Գանձը դարձաւ պարապ էր, որովհետեւ նոր փոխառութիւնով հազիւթէ կարելի եղած էր վճարել առանց երաշխաւորութեան առնուած նախորդ փոխառութիւնները:

Ցաւալին այն էր որ Խմայիլի կողմէ կազմուած առաջին նախարարաց խորհուրդը որուն միջոցաւ երկիրը իր նախարարական անկախութիւնը եւ պատասխանատուութիւնը պիտի զգար, իր վրայ արդեյք կը դրուի որ չկարողանայ նշանակել իր բոլոր անդամները եւ իր կազմին մէջ ընդունի երկու օտարազգի նախարարներ, կազմելու համար ԵղիպտօԱնկլո-Ֆրանսական առաջին կառավարութիւնը:

Ինայողական պատճառներու եւ անդլիացի ելեմտական նախարար Ուլիսընի պնդումով, կառավարութիւնը կը սահիպուի ոստիկանական կազմէն 2500 սպայ պաշտօնէ դադրեցնել, որովհետեւ սնառուկին մէջ հարկ եղած դումարը դոյութիւն չունէր, տասնեւհինգ ամիսէ ի վեր անոնց կուտակուած թոշակները կարենալ վճարելու համար:

Այս կապակցութեամբ, Փետրուար 1879-ին մեծ ցոյցեր կը կազմակերպուին եւ բախումներ տեղի

կ'ունենան խորհրդարանին եւ ելեմտական նախարարութեան շնչքերուն առջեւ. Երեսփոխաները ըստ իպուած կ'ըլլան ձգել փախչելու եւայլն... խնդիրը առժամեայ կերառվ կը հանդարտի, սակայն պէտք էր թոշակները վճարել:

Ուրկէ, սնառուկին մէջ մէկ վարա չկար:

Նուպար կը փորձէ ելեմտական նախարարին երթալ, խորհրդակցելու համար: Ճամբու կիսուն Ուկիւընի կը հանդիպի որ ի՛շ կառքը թողելով նուռպարին կառքը կը փոխադրուի եւ շատ չանցած, երկուքը միասին յարձակումի կ'ենթարկուին խումբ մը ոստիկանական ականերու կողմէ, անարդական արտայայտութիւններով եւ վարկաբեկիչ արարքներով, մասնաւորաբար Նուպարին, որուն մէսը գետին կը նետեն ու յաւ մը կը կոխկուտեն զայն, փողկապր կը պատրեն, իր վրայ ձեռք կը բարձրացնեն եւայլն:

Այս միջոցին վրայ կը հասնի Խմայիլ, Փրկելու համար իր երկու նախարարները:

Նուպարի հակառակորդները կ'ըսեն, թէ ամբոխը կը ցըուի, խնդիրը կարգադրելու մասին Խմայիլի տուած խոստումին վրայ. սակայն անօդուա:

Խմայիլ հարկ կը տեսնէ բանակին միջամտութեան, որ իսկոյն աեղուոյն վրայ համանելով, օդին մէջ հրացանի մի քանի փամփուշտ պարզեցով, ամբոխը կը ցըուէ, քանի մը հոգի կը վերաւորուին... քէջն ըլլալով Խմայիլի թիկնապահը: Խմայիլ իր նախարարները ազատելով զանոնք առն կը ճամբէ եւ ինք ալ պալատ կ'երթայ:

Այս ըմբռութեան մասին, Նուպար հակառակը կը պատմէ, ըսելով թէ Խմայիլ խոսվարներուն եւ սպաներուն կողքին էր: Ուրիշներ ալ կ'ըսեն թէ Խմայիլ այս ըմբռութեանը քաջակերտղն էր, որովհէսդի Նուպարին եւ իր գործակիցներէն ապատի:

Նուպար կը զգար թէ ցուցարաբներուն նպատակը գէշ էր, որուն հետեւանքով կրնար վտագնուիլ... Պալտատին կանանց բաժինէն պոռչսուքներ կ'իմացւէին ըսելով.- «Պէտք է աղատիլ այս «անհաւատէն»»:

Աւելսըն իր կոնակը Անդլիական կառավարութիւնը ունէր որ պաշտպան կը կանգնէր իրեն, իսկ նուպար մինակ մնացած էր: Տեսակ մր ընդհանուր դժգոհութիւն կը տիրէր իրեն դէմ հսմայիլի և թրքական ունեւոր դասակարգին կողմէ: (իրենց հողերու գրաւման պատճառաւ), ֆէլլահներուն կողմէ (ջարդի ենթարկուելու հետեւանքով), պաշտօնեաներուն կողմէ (որոնք չէին գանձած իրենց թոշակները) եւայն:

Նոյն օրը երեկոյեան, Նուպար իսմայիլի Դիւառ աստունը կ'երթայ եւ հանդիպում կ'ունենայ մեծ պաշաօնատարներուն հետ եւ կ'զգուշացնէ դիրենք ըսելով.- «Պիտի կորսնցնէք, ահսւասիլ ես աղղաշարեցի. եթէ մինչեւ վաղը, այս շարժումը չիերջահայ եւ ամէն ինչ չկանոնաւորուի... դուք եւ Եղիպտոս պիտի կործանիք»: Հոռովթիւն տիրեց....

Տեսոյ, հանդիպում կ'ունենայ իսմայիլի հետ եւ կ'ըսէ.- «Ինչ որ պատահեցաւ ցաւալի է»: Խոր լոռովթիւն... «Եղիպտոսի ճակատադիրը ճգնաժամացին վայրկեաններ ապրեցաւ այսօր ելեամտական նախարարութեան մէջ»:

Ալպա, պարատէն մեկնելէ. առաջ, Խըտիւն կ'ըսէ.- «Կը մալթեմ որ ամէն ինչ երկրին ի վնաս չդառնայ»:

Իսմայիլ այս դէպքը իբր պատրուակ կը գործածէ, իր իշխանութիւնը եւ երկիրը կառավարելու գործին մէջ իր օրինական մասնակցութեան իրաւունքը վերատանալու համար, (վարչապետի ընտրութիւն եւայլն), Խըտիւը կ'ուղէր փաստել յաշս օսար

պետութիւններուն որ նկապտուի մէջ, ինք երկրին ապահովութեան վրայ հակակշիռ ունեցող միակ անձնն էր:

Խըտիւի համար, Նուպար անբաղձալի էր եւ օր տռաջ կ'ուղէր անոր պաշտօնէ հրաժարիլը: Անդլիոյ եւ Ֆրանսայի հիւպատուսները զայս հաղորդեցին Նուպարին:

Ահմէտ Օրապիի յեղափոխութենէն եւ անդլիար կան գրաւումէն յետոյ, Խըտիւը կը խոստանար, որ եթէ Եղիպտոս վերադառնայ եւ կառավարութեան դլուխը անցնի, պիտի ջանար Եւրոպական պետութիւններուն հրահանգները լրիւ դործաղրել:

Երբ հիւպատուսները կը հարցնեն Նուպարի թէ, միթէ պիտի կրնա՞ր երկրին ապահովութեան երաշնիքը տալ, եթէ իշխանութեան դլուխը մնալու ըլլայ:

- «Ոչ, կը պատասխանէ Նուպար - ոչ մէկ միջոց կը աւեսնեմ այս պարագաներուն տակ եւ լը խնդրեմ ձեզմէ տեղեակ պահէլ Նրից հաւթիւնը իմ հրաժարականին մասին որ արաօնէ հնծի Եղիպտոս ապրելու, իբր պարզ քաղաքացի, հանգիստ ու ապահով, առանց որեւէ պաշտօնական հանգամանք կրելու»:

Իսմայիլ կ'ընդունի հիւպատուսներու միջոցաւ ներկայացուած սոյն առաջարկը, պայման դնելով որ բաղադրական հարցերու միջամուխ պիտի չըլլայ:

Հիւպատուսներուն միջոցաւ կատարուած այս կարգադրութիւնն յետոյ, Խըտիւ կը հրաւիրէ Նուպարը ուր իրեն ացցելէ: Նուպար կը մերժէ եւ պալատէն կը մեկնի. իսկ Խըտիւ չնորհակալութիւն կը յայնոնէ Անդլիոյ եւ Ֆրանսայի իրենց հաւանութեան եւ Նուպարին հեռանալուն համար:

Նուպար ինքինքին հարց կուտայ.- «Միթէ եւրոպացիք կ'ուղէր ի՞նըն արդարօրէն կարդաղրել ելեւմ

տական առկարգ հարցերը, ի շահ երկրին եւ պահանջատէրերուն, թէ ոչ, կ'ուղէի՞ն երկրիը դոհել ի շահ պահանջատէրերուն»:

Յաջորդական դէպքերը կը պատասխանեն այս հարցումին:

Անկասկած, Խըտիւ կը ջանար խոշնդուսներ ստեղծել վսասուելու համար, թէ երկրին գործերը այնքան ալ հեշտօրէն չէին ընթանար, բացի եթէ Խըտիւը կրկին ձեռք առնէր երկրին կառավարութեան զեկը. յամենայն դէպս, ապաստամրութեան սերմը ցանուած էր եւ 1879-էն երեք տարի յետոյ, այսինքն 1882-ին, երբ եգիպտական աղդային շարժումը իրականութիւն դադարէ, ընդդիմադիր ուժին դէմ ճակատելու համար, Ահմէտ Օքապի պատրիարքական նախարար եղած ցըջանին:

Նուպար կը հաժարի 18 Փետրուար 1879 դէպքէրին յետոյ, միւս կողմէ Անդիխ եւ Թրանսա համաձայն կը գտնուին որ գահաժառանդ թէվֆիք (Խմայիլի որդին) վարչապետ նշանակուի, նախարարութեան մէջ պահելով օտարազգէի երկու նախարարները, ու այս կերպով կը շարունակուի հգիպտոսի խառն նախարարութեան գործը:

Նուպար կը ձերբազատուի գործ ունենալէ Խըտիւն հետ, իսկ Խմայիլի գժուարութիւնները առաւել եւս կը բաղմապառիւին:

Խըտիւ անձնուապէս կը զգար, թէ որոշ շափով յաջողած էր բարեկարդութիւնը վերահասասատելու գործին մէջ: Նոր արկածախնդրութեան մը կ'ուզէ ձեռնարկել, որուն պատճառաւ գահը պիտի կորսնցնէ:

Երկրին մէջ տիրող տագնապը օգտագործելով, նոր ծրագիրներ մշակել կը սկսի, ելեւմսական հարցերը կարգադրելու հպատակաւ, առանց նկատի առնելու այս առթիւ տուկ յանձնախումբին յանձնա-

րարութիւնները: Ուստի, ժողովի կը հրաւիրէ: Հիւպատոսները, Սպատինի պալատին մէջ, ուր, կը յայտարարէ թէ թէվֆիք հրաժարականը ներկայացուցած է եւ անոր փոխարէն Շէրիֆ Փաշային պաշտօն յանձնած է նախարարաց խորհուրդը կազմելու համար, առանց օտար նախարարներու մասնակցութեան, ապա, իր կողմէ պատրաստուած օրէնք մը հոչակած է պարտքերու հաշուակցումին վերաբերեալ եւ համար երկրին հեռանայ:

Անդիխ եւ Թրանսա դէմ չեն արտայայտուիր, ինչ որ որոշ ինքնավստահութիւն կը ներշնչէ Խմայիլի, սակայն Գերմանիան, Մայլս 1879-ին կը պահանջէ գործադրել օտար պահանջատէրերուն ի նպաստ արձակուած դատական վճիռները: Ուրիշ պետութիւններ եւս համաձայն կը գտնուին Գերմանիոյ բողոքին եւ անոր կը միանան:

Խմայիլի եւ Նուպարի յարաբերութիւններու մտուին, այս վերջնոյն գրած յուշերէն ի յայտ կուգայ, թէ Նուպար Խմայիլի կը վերագրէ Եղիստոսի զիմագրաւած փորձանքները:

Նուպար կը ջանար չ'ենթարկուիլ Խմայիլի ևսամոլութեան եւ քմահանոյքներուն, որուն պատճառաւ այս վերջինը նոր հալածանքի կը ձեռնարկէ իրեն դէմ, այն աստիճան որ Խըտիւի մօտիկ չըջանակէն դիտել տուողներ կ'ըլլան, թէ Նուպարի նախարարութիւնը ի վերջոյ պատասխանատու չէր կրնար նկատուիլ բոլոր պատահած դէպքերուն համար:

Ամէն աեսակ բանբասանքներու կարգին, ըսողներ ալ եղած են, որ իբրեւ թէ Նուպար պաշտօնի գլուխ անցած օրէնք, Խըտիւը ոչնչութիւն մը նկատած է: Ուրիշներ ալ կ'ամբաստաննեն Նուպարը որ Խըտիւին աեղը կ'ուզէր անցնիլ, անոր կարեւորու-

թիւն չէր բնծայեր եւ կը կարծէր, թէ բացարձակ անկախութիւն կը վայելէր, ջանալով գոհացնել եւ բոպական պետութիւնները, փոխանակ Խըսիւին, ոյս վերջոյն համակրանքը չահելու համար:

Վերջին տարիներուն, Խըտիւի եւ Նուպարի միջեւ գոյութիւն ունեցող տագնապը աւելի կը ասստկանայ: Երկու կողմերն ալ զիրար կը զբարտէին ու իրարու դէմ կ'արտայայտուէին: Իսմայիլի կողմնակիցները կը համոզէին Խըտիւը ըսելով, թէ Նուպար չարաչար գործածած էր իր վրայ դրուած վստահութիւնը նոր օրէնքներուն մէջ իր կատարած փոփոխութիւններէն, որմէ օգտուեցաւ նոր արդարադատութիւնը, որ իրը զէնք գործածեց զանոնք, իր դէմ կատարուած ապստամբութեան առիթով:

Նուպար պաշտօնի վրայ կը մնայ մինչեւ 1895, որմէ յետոյ վերջնականապէս կը քաշուի քաղաքական ասպարէզէն, երիցս վարչապետին պաշտօնին կոչուելէ յետոյ, (առաջին անգամ՝ Իսմայիլի շրջանին 1878-1879) երկրորդ անգամ՝ Թէվֆիքի շրջանին 1881-1888 եւ երրորդ անգամ՝ Ապպաս Հէլմիի շրջանին 1894-1895):

Նուպար, իր յուշերուն մէջ լուռ կ'անցնի Թէֆիքի իշխանութեան եւ Բիտանական ուժերուն կողմէ Եգիպտոսի գրաւման մասին:

Այս դէպքերէն տարիներ յետոյ, Իսմայիլի ընտանիքին պատկանող պէյ մը կը պատմէ Նուպարին, ըսելով թէ Խըտիւ անցեալի դէպքերուն անդրադառնալով ըսած է.- «իմ սխալս եղաւ որ Նուպարը իրը թշնամի կը նկատէի, այս է պատճառը իմ տառապանքիս, եթէ իրեն գաղափարներուն կարեւորութիւն ուուած ըլլայի, մինչեւ հիմա Եգիպտոսի եւ Սուտանի Խըտիւ պիտի մնայի»:

Նուպար կը ողատառխանէ.- «Ասուած ողորմի հոգւոյն. եթէ երկրին վնաս հասաւ, ինք ալ հօն ան-

ցուցած տառապանքին տարիներով, անոր գինը վճարեց»:

Նուպար, երբ միջոց մը Աղեքսանդրիա կը մնար, որ մը Իսմայիլի շրջանակէն Թագուոր Յակոբեան Փաշա, Գաւհիրէէն յատկապէս իրեն դալով, կը հազորդէ, որ Խըտիւը հրահանդ տուած է որ իսկոյն Եգիպտոսին հեռանայ. ուշանալու պարագային կրնար դատապարատուիլ եւ պատիմի ենթարկուիլ:

Նուպար կը խնդրէ որ պայուսակները կարգադրելու եւ շոգենաւին վրայ տեղ ապահովելու համար առիթ արուի իրեն:

Վերջին օրերուն ատւնէն դուրս չէր ելիր դիտելու արօտավայրերը եւայլն որոնցմէ գժուար էր բաժնուի:

Մեկնումէն չորս օր առաջ (Մայիս 1879) լուր կը հաւնի որ Գերմանիայէն հեռագիր մը ստացուած է, որով Պիսմարք կը պահանջէր դատարաններուն արձակած վճիռներուն գործադրութիւնը, երբ սնտուկին մէջ կարմիր միլլիէմ մը իսկ չկար. զգալի էր որ բան մը պիտի պատահէր:

Նուպարին ծրագրով հաստատուած դատարաններուն նախատեսած պայմանները, Իսմայիլի եւ գործադրելի ըլլալով, Խըտիւ ստիպուած էր հրաժարիլ:

Եկած հարուածը հաշիւի մէջ չկար. Գերմանիա ասպարէզ իջած էր ոչ թէ Անգլիոյ եւ Ֆրանսայի նման ելեւմտական քննիչներ իրը նախարար Եղիպտոս ուղարկելու, այլ Գերմանացի պահանջատէրերուն իրաւունքը պաշտպանելու, արձակուած դատական վճիռները գործադրել տալով:

Անգլիա եւ Ֆրանսա. գարմանքի եկած էին Գերմանիոյ բռնած դիրքէն որ նախապէս, այդ աստիճանի հետաքրքրութիւն ցոյց. չէր տուած եղիպտական հարցերու նկատմամբ:

Վերջապէս Անգլիա, Ֆրանսա եւ Գերմանիա  
կ'որոշեն վար առնել իսմայիլը եւ անոր փոխարէն,  
իր որդին թէվֆիքը իշխանութեան գլուխ բէրել:

Յետ բանարկցութեանց, Բարձր Դուռը համաձայն կը  
գտնուի Խըտիւին դահընկէց հոչակուելուն:

Նուպար երբ Փարիզ կը հասնի, կը շրջապատուի  
մամոյ ներկայացուցիչներու եւ հոյլ մը բարեկամ-  
ներու կողմէ, որոնք մանրամասնութիւններ կ'ուղ-  
էին իրմէ, պատահած դէպքերուն մասին, եթէ ոչ  
կրնար կորսնցնել, հանրային կարծիքին ունեցած  
համարումը իր մասին, ինչ որ պիտի չփափաքէր որ  
պատահէր: Բայց միթէ, այդ արտիճանի հանրային  
կարծիքը կը հետաքրքրուէ՞ր իրմով:

Նուպար, Եզիպտոսի կարօտը իր սրտին, կըսէ. -  
«Իրականութեան մէջ, զիս զբաղեցնողը ուրիշ բան  
է... կը փափաքիմ վերադառնալ Եզիպտոս, իրկին  
անգամ տեսնելու Գահիրէն, դիտելու հոն գտնուող  
մզկիթները եւ Մօքաթամ լերան վրայ ցոլացող լոյ-  
սերը, դիտել Բուրգերը եւ Նեղոսը եւ ինծի կենդա-  
նութիւն տուող ժողովուրդը, որ զիս «Փէլլահին  
Հայր» նկատեց, ինչպէս նաեւ անծայրածիր անա-  
պատները որոնք կը տարածուին այնքան հեռու. որ  
ականատեսի տեսողութեան առջեւ կրնայ պարզուիլ:

Ես պէտք է վերադառնամ տեսնելու համար, ին-  
ծի պատկանող այն զայտերը ուր անցեալին խոտի  
կամ որեւէ բոյսի հետքն անգամ չկար եւ սակայն,  
քիմիական պարարտացուցիչներու շնորհիւ մէջտեղ  
եկան, ուր հարիւրի չափ Փէլլահներ կ'ապրին ներ-  
կայիս, կ'աշխատին, կը ցածեն ու կը հնձեն պտուղ-  
ները, փառք տալով Աստուծոյ իր տուած եւ շնոր-  
հած բոլոր բարիքներուն համար: Այս, պէտք է վե-  
րադառնամ, տեսնելու համար այս բոլորը. սակայն  
ինչպէ՞ս, չեմ դիտեր: Աստուած միայն ամէն ինչ  
կրնայ կարդադրել»:

ԽԾՏԻՒ Թէվֆիքի իշխանութիւն. -

Բրիտանական գրաւումէն յետոյ, Ցունուար  
1894-ին Նուպար, Խըտիւ Թէվֆիքի կողմէ կը հրա-  
ւիրուի Եզիպտոս, իր նախարարաց խորհուրդի  
փարչապետ եւ կը մնայ այդ պաշտօնին վրայ մինչեւ  
Ցուլիս 1888: Միջոց մը կը վայցլի քաղաքական թա-  
տերաբեմին վրայ, ապա կ'անյայտանայ:

ԱՊՊԱՍ Բ. ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ. -

1894-ին Թէվֆիքին կը յաջորդէ Խըտիւ Ապպաս  
Բ. (Հիլմի) որ վարչապետի պաշտօնը դարձեալ Նու-  
պարին կը վտահի: Այս վերջինը կ'ընդունի, սա-  
կայն մէկ ու կէտ տարուայ կարճ զրջան մը բոլորեւէ  
յետոյ, հրաժարականը կը ներկայացնէ ու կը քա-  
շուի:

Նուպար լոելեայն կ'անցնի Թէվֆիք եւ Ապպաս  
Բ., ինչպէս նաեւ Բրիտանական ուժերուն գրաւման  
մասին:

Կարդ մը պատմաբաններ այն գաղտիարը կը  
յայտնեն որ Նուպարին իրագործութիւններէն ամե-  
նակարեւորը այն եղաւ որ չափ ու սահման դրս  
առարկերուն վայելած մենաշնորհներուն, երկրին  
մէջ կիրարկելով արդարադատութեան նոր դրու-  
թիւն մը, ոի չահ եզիպտացի ժողովուրդին:

Այս նպատակին հասնելու համար - որ իր գլխա-  
աշխատեցաւ, առանց որ այս առթիւ ի յայտ եկող  
խոչընդունները, Բիւզանդական անլիերջանալի վէ-  
ճերը, առարկութիւնները, նախանձն ու յարձակում  
ները, ներքին թէ արտաքին ճակատներուն վրայ,  
ընդգիմազիր անձնաւորութեանց կամ Բարձր Դրան  
կողմէ, կարենային զինքը ետ կեցնել կամ յուսա-  
հատեցնել այդ իտէալէն:

Թեր ու դէմ կարծիքներ կը շրջէին այս նիթին կապակցութեամբ։ Ոմանք կը օնքի եւ սովորութիւններու մասին հակասական կը գտնէին դաղափարը եւ առնուած քայլեցը, ուրիշներ, երկիրը վրայ տալու փորձ կը նկատէին։

Միրիթ Պոթրոս Ղալի կը կարծէ թէ Նուպար պայքարեցաւ մենաշնորհներու դէմ եւ կ'ըսէ, թէ իւրեն համախորհուրդ եղողներուն թիւը աւելի գերազանց էր քան յարձակում դործողներունը, սակայն փորձը ցոյց տուաւ որ այս վերջինները տարին յաղթանակը, արտաքին թէ ներքին ճակատին վրայ։

Եգիպտացիներուն մեծամասնութեան համար, Նուպար մնաց «Խառն Դատարաններուն մարդը» եւ այս հանգամանքը պատճառ եղաւ որ ժամանակի ընթացքին, չարունակ յարձակումի ենթարկուի։

Նուպար, իր կարգին, կը խորհի որ այս դատարաններուն իրականացումը, ամենամեծ դործն էր որ կարողացաւ գլուխ հանել, որովհետեւ անոնք չառ օգտակար եղան Եգիպտացին եւ իր ժողովուրդին, արուած ըլլալով որ, առանց անոնց, կարելի չէր երեւակայել որ Եւրոպական պետութիւնները պիտի ընդունէին որ իրենց ունեցած մենաշնորհները չնջուէին, նոյնպէս անկարելի էր յուսալ որ Եգիպտոս կարենար միակողմանի կերպով ջնջել այդ մենաշնորհները։ Միջին լուծում մըն էր հարկաւոր որ յղացաւ եւ իրազործեց Նուպար։

Խառն Դատարանները (կամ բարեկարգութեան դատարանները, ինչպէս սովոր էր կոչել այն ժամանակ) կարողացան սանձել մենաշնորհներու դրութիւնը եւ հիւպատոսական օրինադանցութիւնները, ու այսպէսով, Եգիպտոսը առաջինը եղաւ արդարադատութեան մարզին մէջ, արդիական ըմբռնումով կառոյց մը մէջտեղ բերել։

Միրիթ Պոթրոս Ղալի կը կարծէ, թէ այդ դատարանները պիտի կարենայի աւելի մեծ ծառայութիւններ մատուցանել, եթէ Նուպար այդ գաղափարը քանի մը տարի առաջ յղացած եւ աւելի ընդարձակ իրաւասութիւններ վերապահած ըլլար անոնց դործելուն, պատժական բնագաւառներէն ներս եւս, փոխանակ գոհանալու դրազիլ միայն քաղաքային դատերով, ինչ որ կը աւելի էր, եթէ Նուպար աւելի հասկացողութիւն ցոյց տուած ըլլար, իսկ Խոմայիլ աւելի վճռակամ մէկը եղած ըլլար։

Իր գրած յառաջարանին մէջ, Միրիթ Պոթրոս Ղալի զիտել կուտայ, նաեւ թէ այս դատարանները պաշտպանեցին եղիպտացիները զատողութեան, ներքին գերութեան եւ մենաշնորհ վայելողներուն չափազանցիւալ պահանջնիրուն դէմ, ինչպէս նաեւ Եգիպտոսի մէջ արդարութեան իսկական երաշխիքը տուին ժաղովուրդին։

Իրենց գոյութեան ութսունամեայ շրջանին (1867-1949) այդ դատարանները երաշխիքը եղան եղիպտացի թէ օտար դատաւորներուն անկախութեան, արդարամտութեան հանդէպ իրենց ցոյց տուած բարոյական թէ տրամարանական բարձր մակարդակով։

Այս դատարաններուն դործունէութիւնը վերջ գտաւ, 1937-ին Մօնթրէոյի դաշնագրով, ստորագրաւծ Մուսթաֆա Նահասի եւ մենաշնորհ վայելող բոլոր օտար պետութիւններու կողմէ։

1881-ին, Նուպար Փարիզի մէջ հրատարակած իր յօդուածին մէջ կը գրէր։

«Հակառակ անոր որ Համանայի եւ Գահիրէի պալատները առարկած էին Խառն Դատարաններուն ամէն կարդի դատերով զրադելու ձեռնհասութեան մասին, ըլլայ տեղացինի միջեւ, կամ

աեղացի եւ տեղացիի միջեւ եւ կամ օտար օտարի միջեւ, սակայն եւ այնպէս, այս դատարանները իրենց օգտակարութիւնը ունեցան Եղիպտոսի համար, այն իմաստով որ եւրոպացիները փոխեցին իրենց ընթացքը դատի դիմելու եւ առանց իրաւունքի հատուցումներ պահանջելու, որոնց զումարները միլիոնաւոր ֆրանքի կը հասնէին: Այս կերպով, վերջ զտաւ իրենց վարքագիծը»:

«Ասկէ զտաւ, պետական գործերուն կադակցութեամբ, վերջ զտաւ նաեւ պարստադիր աշխատանքի դրութիւնը, որը անպատճառեր էր երկրին վարկարեկիչ, գործաւորներու արժանապատռութեան»:

«Պետութիւն ու կառավարիչ լաւ հասկցած էին իրենց ունեցած իրաւունքներն ու պարտականութիւնները, թէ ըստ քմահաճոյքի, կամ առանց օրէնքի կարելի չէր երկիր կառավարել»:

«Բարոյական տեսակէտով, անվարան կերպով կարելի է ընդունիլ որ Խառն արդարագատութեան բարեկարգութիւնը, ժողովուրդին մէջ մտածելակերպի յեղափոխութիւն յառաջ բերաւ, երբ առաջին անգամ ըլլալով տեսաւ կազմակերպութիւն մը որ հարկ եղած իշխանութիւնը եւ ոյժը ունէր դիմարդիւնի կառավարիչներու զուլումին, յետոյ տեսաւ իշխանը որ սկսած էր յարգել դրուած օրէնքները, տեսաւ նաեւ շատեր որոնց ի նպաստ վճիռներ կ'արձակուէին եւայլն»:

1890-ին վերջ գտած պարտադիր աշխատանքի որութիւնը եւս որ Խուպարի ջանքերուն պտուղն էր: Սակայն հակառակ այս իրողութեան, յաչս հանրային կարծիքին, Նուպար առաւելապէս ճանչյուած է Խառտարաններու իրագործման բերած իր նպաստով:

Պատնէշին վրայ գտնուած միջոցին, Նուպար քանից զանազան տեսակի պատասխանատու պաշտօններ վարած է, ըլլայ վարչական թէ քաղաքական բնոյթ ունեցող: Եղած է Արտաքին Գործոց, Առեւտուական, Հանրային Գործոց, եւ Արդարութեան նախարար, եւ երեք անգամ Վարչապետ:

Ըստ Միքրիթ Պոթրոս Ղալիի, Նուպար, Ելեւմտական կամ պատերազմական նախարարի պաշտօնին չէ կոչուած, ուստի, ճիշտ չէ դիսքը պատասխանատու նկատել բոլոր այն սիալներուն, որոնց պատճառու Եղիպտոս կորսնցուց իր անկախութիւնը:

Ծատ մը բանակցութիւններ վարած էր փոխուութիւններու, եւ Սուէզի Զրանցքի ընկերութեան հետ ելեւմտական հաշուարկումներու առիթով, որոնց ընթացքին գօրաւոր գիրք կը բռնէր դիմադրելով օտարներուն շահամոլութեան կամ վալիներուն ու սուլմաններուն հանոյքի նպատակներուն ծախսուած գումարներուն դէմ արտայայտուելով:

Նուպար կ'ըսէ:-

«Եղիպտոս իմ աչքիս մեծ կը թուէր... արժանի էր որ տարածուէր Միջերկրական ծովէն մինչեւ Միջին Աֆրիկէի լիճները, իսկապէս իր անկախուակիրը որոնելու համար: Իսկ ժողովուրդը որ արդարութեան պահակը ունէր, վերջնականապէս ազատ էր ստրկութենէ, որուն լուծին տակ ապրած էր հազարաւոր տարիներ: Արդարութեան գործադրութեան նպատակին համար, պատրաստ էի զոհել ամէն ինչ, հարստութիւնս եւ կեանքս»:

Նուպարի կեանքը եղած է ալեկոծ եւ հոգեկան տառապանքներու երկար շրջան մը, երկրին մէջ ափուղ անկայուն եւ անորոշ վիճակին, օտար պետութեանց զաւերուն ու միջամտութիւններուն, ինչպէս նաեւ խթափաներուն կողմէ պետական հարստութիւններն ու հասոյթները անտեղիօրէն ծախսուելուն պատճառներով:

1895-ին ակսեալ, վերջնականապէս կը քաշուի հանրային կեանքին եւ կը սկսի ծերութեան ծառայել, տառապելով միեւնոյն ժամանակ, տարի մը առաջ սրունքին պատահած արկածէն։ Աչքերը կը մակէ Փարիզի մէջ, իր ընտանեկան յարկին տակ 1899-ին։

Այսպէսով վարագոյքը կը գոցուի Եգիպտոսի Խան Դատարաններու հիմնադիրին կեանքին վրայ։

1903-ին Եգիպտոսի կառավարութիւնը Նուպարին պրոնդէ գեղեցիկ արձանը կը կանգնէ Ազեքսանդրիոյ հանրային պարագոյի մը մէջ, որ յետագային (1966-ին) վերցուեցաւ օրուայ պատկան իշխանութիւններուն որոշումով եւ փոխադրուեցաւ պարզ թանգարանի մը պարտէզին մէջ։



*Au nom de sa Majesté  
IMPÉRIALE LE SULTAN.*

*À son Ambassadeur de Turquie, pour  
l'Empereur des François  
Pour les affaires étrangères. Nommé chargé de  
maintenir l'ordre public dans l'Empire ottoman  
et dans tous les Pays amis en effet de la Sublime  
Porte de l'autre pour l'empereur Son Excellence  
Nubar Pacha se rendant à Spa  
(Belgique).*

*Et de lui donner aide et protection sur ses déplacements  
Arrivé à Paris le 9 Juillet - 1864.*

*Pour l'Ambassadeur  
de l'Empereur  
Ortak Dadian,*



● صورة زنوجرافية لجواز السفر الدبلوماسي لنوبار باشا ..  
الصادر بتاريخ ٩ يوليو ١٨٦٤ م



ՏԻԿԻՆ ՖՈՒԼԻԿ ՆՈՒՊԱՐ  
(ՆԱԵԱԼ ԵՐԱՄԵԱՆ)



ԹԻՉԱՏԱԿԱՐԻՆ ՆՈՒՊԱՐ ԲԱՏԱՆԻ — MONUMENT DE NUBAR PACHA  
Աղեֆանեդրիս թիւ Տ'Ալլեմաններ 1904 Alexandria Rue d'Allemagne




ՆՈՒՊԱՐ ՓԱՃԱ. ԵՒ ԿՈՂԱԿԻՑԸ ՖՈՒԼԻԿ

ՅՈՒՆ. ՀՈՒՐԾՈՒ ՇՈՒՄԱՐ

ԽՈՐ ԽՈՐ ՅՈՒ ԽՈՎԵԿՈՎ ՇՈՒՄԱՆ-ԵՐՎԱՆ ԽՈՎԵԿՈՎ  
ԽՈՎԵԿՈՎ ԵՎ ԽՈՎԵԿՈՎ ՇՈՒՄԱՆ ԽՈՎԵԿՈՎ ԵՎ ԽՈՎԵԿՈՎ



ՊՈՂՈՍ ՊԵՅ ԵՈՒՍՈՒՅԵԱՆ (ՏԱՊՐՈ)



ԽՈՎԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴ ԱՌՅՈՒ

Նուպարի նշանաւոր խօսքերէն

«ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆՆ ՀԻՄՔՆ Է ՊԵՏՈՒԹԵԱՆ»

— — — — —

ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ

ՀՈՐՏ ՄԻԼՆԾՐԻ ԽՕՍՔԸ

ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱՅԻ ՄԱՀՈՒԱՆ ԱՌԹԻՒ

«Ով որ ճանչցած է Նուպարը, չի կրնոր չհիանալ  
անոր տաղանդին, բարձր մշակոյթին, ազատական  
ձղտումներուն, հմայիչ խօսուածքին, յորդաշող  
գաղափարներուն եւ իր երկրին օգտակար ըլլալու  
անկեղծ ցանկութեան»:

ՀՈՐՏ ՄԻԼՆԾՐ